



## ՄԵՐ ԱՆԿԻՆԵՆ

### Հայաստանի Նախընտրական Շրջանը Ամբողջական Շարժման Մեջ

Յուճիս 7-ին կայանալիք Հայաստանի ընտրութիւններուն մնացած է կարճ ժամանակ: Տարբեր կուսակցութիւններ հերթաբար կը յայտարարեն իրենց մասնակցութեան ձեւաչափը, ու կը սպասուի, որ թե՛ նախընտրական պայքար ընթանայ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան եւ ընդդիմադիր շարք մը կուսակցութիւններու ու դաշինքներու միջեւ: Առայժմ տիրող կարծիքը այն է, որ հիմնական մրցակցութիւնը պիտի սահմանափակուի իշխող ուժին եւ գլխաւոր երեք խմբաւորումներու միջեւ, որոնք յառաջիկայ երեք ամիսներուն պիտի փորձեն արժանանալ ժողովորդի վստահութեան ու ստանալ քուէարկողներու առաւել մեծ թիւով ձայները:

Փաշինեանի կողմնակիցները աւելի քան վստահ են իրենց յաղթանակին՝ նկատի ունենալով նախորդ ընտրութիւններէն ասդին երկրէն ներս արձանագրուած յառաջողութիւնները, որոնց շարքին խաղաղութեան հաստատումը, տնտեսական յառաջիկայացքը, աշխատավարձերու բարձրացումը արտաքին ֆինանսական ներդրումները, առողջապահութեան համընդհանուր ապահովագրութիւնը, ժողովրդավարութեան ու ազատութիւններու ամրապնդումը եւ շարք մը այլ նուաճումներ:

Ընդդիմադիր դաշտին վրայ գլխաւոր խաղացողները պիտի հանդիսանան տնային կալանքի տակ գտնուող Ռուսահպատակ միլիտարներ՝ Սամուէլ Կարապետեանի գլխաւորած «Մեր Ձեւով» շարժումը, որ այժմ վերածուած է կուսակցութեան՝ «Հօր Հայաստան» անուան տակ, Քոչարեանի գլխաւորած դաշինքը ու գործարար Գագիկ Ծառուկեանի շուրջ տեղի ունեցող համախմբումը:

Սկսելով «Հօր Հայաստանով» նկատելի է, որ այս կուսակցութիւնը մեծ գումարներ կը ծախսէ՝ ժողովորդի քուէն ստանալու համար: Ան կու տայ խոստումներ, որոնք կը թուին ըլլալ դժուար իրագործելի, որոնց շարքին 300 հազար նոր աշխատատեղերու ստեղծում, նոր գործարաններու հաստատում, որոշ եկամտահարկերու վերացումը եւ շարք մը այլ խոստումներ: Այս նոր կուսակցութեան

Շար.ը էջ 6

## Ըստ Միրզոյեանի՝ Հաշտեցումը Դժուար Գործ է՝ Հաշուի Առնելով Հայ Գերիներուն Գնակատագիրն Ու Այլ Հանգամանքներ

Հաշտեցումը դժուարին գործ է՝ հաշուի առնելով Պաքուի մէջ դեռ պահուող 19 հայ կալանաւորուածներու, անհետ կորսուած անձերու ճակատագրերու եւ բռնի անհետացման դէպքերու պարզաբանման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ աղաւաղուած պատմական խօսույթները, ժընեւի մէջ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդին մէջ յայտնած է Հայաստանի արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան:

«Այնուամենայնիւ, Հայաստանը շարունակում է վճռականօրէն յանձնառու մնալ այս ուղու հետագայ իրականացմանը՝ հասկանալով, որ խաղաղութեան հետագայ հաստատութեան հանգումը կը խթանի հակամարտութեան հետեւանքները լուծելու աւելի բարենպաստ միջավայր», - ըսած է Արարատ Միրզոյեան:

Հայաստանի արտաքին գործերու նախարարին խօսքով՝ անցեալ տարի Ուաշինկթընի մէջ կայացած խաղաղութեան դադարաժողովը «ոչ միայն խաղաղութիւն հաստատեց երկու երկիրներուն միջեւ, այլեւ հարթեց առեւտուրի,



Հայաստանի արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան

կապի եւ մարդոց միջեւ շփումներու ճանապարհը»:

«Կառավարութիւնների միջեւ համաձայնագրերից առաջ անցնելու համար մենք նաեւ մեր

Շար.ը էջ 6

## ԵՄ-ն Կը Նախատեսէ Հայաստանի Մէջ Տեղակայել Նոր «Հիպոթեզային» Արագ Արձագանգման Խումբ

ԵՄ-ն կը ծրագրէ օգնել Հայաստանին Յունիսին նախատեսուած խորհրդարանական ընտրութիւններուն Ռուսաստանիմիջամտութենէն խուսափելու համար, նախ տեղակայելով Քրեմլինի ապատեղեկատուութեան դէմ պայքարող «հիպոթեզային արագ արձագանգման խումբ», ապա հնարաւոր է՝ Հարաւային Կովկասի այս երկրին մէջ աւելի մշտական քաղաքացիական առաքելութիւն:

«Ազատութիւն» ռատիօկայանի տրամադրութեան տակ է Հայաստանի արտաքին գործերու նախարարին՝ Պրիւքսէլ հասցեագրուած նամակը, որով Արարատ Միրզոյեան Փետրուար 13-ին խնդրած է արագ արձագանգման խումբ ուղարկել Երեւան: ԵՄ-ն նմանատիպ՝ մօտ 20 հոգիներ խումբ ուղարկած էր Քիշնեւ՝ անցեալ տարուայ խորհրդարանական ընտրութիւններուն ժամանակ՝ աջակցելու Մոլտովայի իշխանութիւններուն ընկերային ցանցերուն մէջ Ռուսաստանէն տարածուող ապատեղեկատուութեան վաղ յայտնաբերման եւ հակազդման գործին մէջ:

Շար.ը էջ 6

## Արայիկ Յրութիւնեան Եւ Լիլիթ Մակունց Այցելեցին ՄԴՀ Փաստինայի Կեդրոն



Արայիկ Յարութիւնեան Եւ Լիլիթ Մակունց ՄԴՀ Գերկայացուցիչներուն Իետ

Շաբաթ առաւօտ, Փետրուար 21-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանն ու Միացեալ Նահանգներու մէջ Հայաստանի նախկին դեսպան եւ ներկայիս վարչապետի գլխաւոր խորհրդական Լիլիթ Մակունց այցելեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Փաստինայի կեդրոնը: Պատուիրակութիւնը Հարաւային Քալիֆորնիոյ մէջ էր՝ տարբեր համայնքային կազմակերպութիւններու հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

ՄԴՀ կեդրոնին մէջ բարձրաստիճան պետական պաշտօնեաները ջերմօրէն դիմաւորուեցան ՄԴՀ կեդրոնական վարչութեան, ՄԴՀ Արեւմտեան ԱՄՆ վարիչ Մարմինի եւ Հայ Ամերիկեան Խորհուրդի ներկայացուցիչներուն կողմէ:

ՄԴՀ կեդրոնական վարչութեան ատենապետ Տոկոտ. Համբիկ Սարաֆեան ողջունեց հիւրերը եւ շեշտեց կուսակցութեան ու Հայաստանի կառավարութեան համագործակցութեան շարունակա-

Շար.ը էջ 6

## Ֆրանսայի Նախագահ Մաքրոնը Պիտի Ժամանէ Հայաստան



Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն Մայիս 4-ին պիտի ժամանէ Հայաստան՝ մասնակցելու Երեւանի մէջ կայանալիք Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին:

Մաքրոն Երեւանի մէջ պիտի մնայ 2 օր, նախատեսուած են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան հետ:

# ԱՄՆ-Ը Ակտիւացնում է Ձանքերը Հարաւային Կովկասում

## ԱԼԵՔՍ ՈՒՈՒՖՕՂՈՒ

Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախորդ շաբաթ կրկին Ուաշինգթոնում էին՝ երկու երկրներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից ընդամենը մի քանի օր անց: Սպիտակ Տունը նրանց Ուաշինգթոն հրաւիրելու քայլը որակել է «խաղաղութեան խորհրդի» շրջանակում իրականացուող քայլ՝ ուղղուած հակամարտութեան պաշտօնական կարգաւորման ուղղութեամբ առաջընթացի ամրապնդմանը:

Արտաքուստ դա ապշեցուցիչ էր թւում. երկու առաջնորդները, որոնց երկրները վերջին հինգ տարում երկու անգամ պատերազմել են, 2025-ի Օգոստոսի 8-ին Սպիտակ Տանը նախագահ Տոնալտ Թրամփի նախաձեռնութեամբ կազմակերպուած հանդիպումից յետոյ միասին յայտնուեցին ԱՄՆ հովանու ներքոյ:

Նախորդ հանդիպմանը կողմերը նախատորագրեցին խաղաղութեան համաձայնագիր, ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով հաստատեցին իրենց յանձնառութիւնը՝ յարգելու միմեանց ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը եւ յայտարարեցին «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) ծրագրի մասին: Սա ԱՄՆ աջակցութեամբ իրականացուող նախաձեռնութիւն է, որը Հայաստանի տարածքով Ատրպէյճանը կապում է իր էքսկլւազիւ Նախիջևեանի հետ:

Սակայն գրեթէ վեց ամիս անց գլխաւոր հարցը մնում է անպատասխան՝ արդեօք քաղաքական առաջընթացը վերածուել է անշրջելի խաղաղութեան:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը Փետրուարի 20-ին Հոլոքոսի ինստիտուտում ունեցած ելոյթում օգոստոսեան այս հանդիպումը որակեց որպէս «վճռորոշ պահ Հարաւային Կովկասի համար»: «Այդ գազաթնափողով վերջնակէտ էր: Այն նոր գլխի սկիզբն էր», - ասաց նա՝ յաւելելով, որ Վաշինգթոնն այդ ժամանակակիցի վեր կենտրոնացել է դիւանագիտական առաջընթացը «տեղում կայուն առաջընթացի» վերածելու վրայ:

Քոուլթերն ընդգծեց, որ երկու կառավարութիւններն էլ «կոնկրետ քայլեր են ձեռնարկել յարաբերութիւնները կարգաւորելու, առեւտրի եւ տարանցման ուղիները բացելու, ինչպէս նաեւ խաղաղութիւնը կայուն դարձնելու նպատակով ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու ուղղութեամբ»:

Նա վարչակազմի քաղաքականութիւնը ձեւակերպեց տնտեսական համատեքստում: «Եթէ առաջնորդներն ընտրեն խաղաղութիւնը, մենք նրանց կ'աջակցենք այն գործիքներով, որոնք խաղաղութիւնը կը վերածեն բարգաւաճման», - ասաց նա՝ յիշատակելով ներդրումները, անվտանգութեան ոլորտում համագործակցութիւնը եւ ինքնիշխանութիւնն ու տնտեսական անկախութիւնն ամրապնդելուն ուղղուած ծրագրերը:

Այդ մօտեցման կենտրոնում TRIPP նախագիծն է, որը, ամերիկեան կողմի ձեւակերպմամբ, մշակուել է տարածաշրջանում «մարդկանց, ապրանքների, էներգ-



իայի եւ գաղափարների» տեղաշարժը հեշտացնելու եւ նուազեցնելու համար հակամարտութեան վերսկսման խթանները:

Վերջերս Երեւան եւ Պաքու կատարած այցի ժամանակ Վենսը Հայաստանում ասաց, որ «խաղաղութիւնը չի հաստատուում զգուշաւոր մարդկանց կողմից» եւ «հաստատուում է այն մարդկանց կողմից, որոնք կենտրոնացած են ապագայի վրայ»: Քոուլթերն ասաց, որ այդ մօտեցումն ու տրամադրուածութիւնն արտացոլում են երկու երկրների հետ ԱՄՆ փոխգործակցութեան տօնը:

### Տնտեսական Եւ

#### Անվտանգութեան Խթաններ

Քոուլթերը ներկայացրեց Վենսի ուղեւորութեան ընթացքում յայտարարուած մի քանի նախաձեռնութիւններ:

Դրանց թւում էր TRIPP-ի շրջանակում հիմնադրամի ստեղծումը (TRIPP Enterprise Fund), որի համար նախատեսուած է մօտ 200 միլիոն դոլար: Հիմնադրամի նպատակն է կասպից ծովի միջանցքի երկայնքով մասնաւոր կապիտալի ներգրաւումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, լոգիստիկան, էներգետիկան եւ հազուադիւր հանքանիւթերը:

Հայաստանում Միացեալ Նահանգները հաստատեց Nvidia-ի չիպերի վրայ հիմնուած մեծ հզօրութեամբ սերվերների եւ դրանց հետ կապուած տուեալների կենտրոնի սարքաւորումների արտահանման արտօնագրերը, ինչը, պաշտօնեաների խօսքով, Հայաստանի ՏՏ ոլորտում նախատեսուած բազմամիլիարդ դոլարանոց ներդրումների մի մասն է: Երկու երկրներն աւարտեցին նաեւ քաղաքացիական նպատակներով միջուկային ոլորտում համագործակցութեան համաձայնագրի շուրջ բանակցութիւնները՝ ճանապարհ բացելով ԱՄՆ-ից փոքր մոդուլային ռէակտորային տեխնոլոգիաներ բերելու եւ երկարաժամկէտ գործընկերութեան համար:

Ուաշինգթոնը նաեւ յայտարարեց Հայաստանի հետ ռազմական ոլորտում իր առաջին գործարքի մասին, որով ԱՄՆ-ն Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքէր է վաճառել մի ծրագրի շրջանակում, որն ԱՄՆ պաշտօնեաների խօսքով՝ աջակցութիւն է Հայաստանի պաշտպանական վերափոխմանը:

Ատրպէյճանում Վենսը ստորագրեց ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւն, որը

ներառում է համագործակցութիւն անվտանգութեան, էներգետիկայի, թուլային զարգացման եւ առեւտրի ոլորտներում: Նա նաեւ յայտարարեց, որ Ատրպէյճանի ափամերձ պահպանութեան համար կը մատակարարուեն չորս պարեկային նաւակներ եւ զրահաբաճկոններ: Այցի ընթացքում Պաքու էր մեկնել ԱՄՆ առեւտրային պալատի պատուիրակութիւնը՝ առեւտրային կապերն ուսումնասիրելու համար:

«Այս նախաձեռնութիւնները վերացական չեն, - ասաց Քոուլթերը, - Դրանք գործիքներ են, որոնք ապահովում են կայուն խաղաղութիւն»:

### Ընտրութիւնների Գործօնը

Նոյնիսկ այն դէպքում, երբ Վաշինգթոնը շեշտը դնում է տնտեսական ինտեգրացիայի վրայ, վերլուծաբանները նշում են, որ խաղաղութեան գործընթացը, մասնաւորապէս, Հայաստանում, պայմանաւորուած կը լինի ներքաղաքական հարցերով:

Ատլանտեան խորհրդի Եւրասիական կենտրոնի ներկայացուցիչ Էնդրիու Դանիելին «ազատութիւն» ռադիօկայանին ասել է, որ Քոուլթերի կողմից TRIPP Enterprise Fund-ի մասին յիշատակումն ուշադրաւ է՝ այն անուանելով «ֆինանսական ամենահասանելի հնարաւոր միջոցը», որը կարող է օգնել միջանցքի հետ կապուած շինարարութիւնը սկսելու համար:

Սակայն նա նշեց, որ ամենակարեւոր գործօնը Հայաստանում առաջիկայում «այս պահին ամենամեծ հարցը վերաբերում է Հայաստանում կայանալիք ընտրութիւններին», - ասաց նա՝ նշելով, որ Փաշինեանի կուսակցութիւնը պէտք է եւս մէկ անգամ մանդատ ստանայ՝ իշխանութեան մնալու համար:

Դանիելին յաւելեց, թէ շատերն ակնկալում են, որ Ռուսաստանը կը փորձի ազդել քուէարկութեան վրայ՝ բացատրելով, թէ Մոսկուան քննադատաբար է մօտենում խաղաղութեան պրագմատիկ ուղեգիծ իրականացնելու Փաշինեանի ջանքերին:

«Խաղաղութեան հեռանկարների մասին մենք շատ աւելին կ'իմանանք յունիսեան ընտրութիւններից յետոյ», - ասաց նա:

Ատրպէյճանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն ասել է, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարութեան միջեւ յարաբերութիւնները քաղաքական մակարդակում, կարծես, կայունացել են:

«Յարաբերութիւնները, կար-

ծես, կայունացել են եւ ղեկավարութեան մակարդակով դրական վիճակում են», - «Ազատութիւն» ռադիօկայանին ասաց նա՝ նշելով, որ Ուաշինգթոնում վերջերս կայացած հանդիպումը երկու առաջնորդներին թոյլ տուեց ցոյց տալ, որ համագործակցում են ԱՄՆ հովանու ներքոյ:

Այնուամենայնիւ, նա նշեց, որ սա դեռ չի յանգեցրել խաղաղութեան պայմանագրի վերջնական կնքմանը:

Միւս կողմից ժամանակ, Կոզլարիչը զգուշացրեց, որ աւելի լայն աշխարհաքաղաքական լարուածութիւնը կարող է բարդացնել առաջընթացը: ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների լարուածութեան պայմաններում, նրա խօսքով, Թեհրանը կարող է փորձել հակազդել Հարաւային Կովկասում ամերիկեան ազդեցութեանը ընդլայնմանը, որը, նրա ընկալմամբ, իրականացում է, մասնաւորապէս, TRIPP նախաձեռնութեան միջոցով:

Նա նաեւ յիշատակեց Մոսկուայի աճող դիմադրութիւնը թէ՛ Հայաստանում, թէ՛ Ատրպէյճանում ԱՄՆ գործունեութեանը, այդ թւում՝ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ միջուկային համագործակցութեան վերաբերեալ Ռուսաստանի մտահոգութիւնների մասին յայտարարութիւնները:

«Չեմ ակնկալում, որ իրանը կամ Ռուսաստանը կը համակերպ-

Շար.ը էջ 6



**ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ**

**ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ**

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝  
 ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՅՆՁԱԿԵԱՆ  
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ  
 Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ԽՄԲԱԳԻՐ  
 ԳՐԻԳՈՐ ԽՆՏԱՆԵԱՆ

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ  
 ՎԱՐԷ ԱԶԱՊԱՅԵԱՆ

**MASSIS Weekly**  
 Organ of the Armenian Social  
 Democratic Hunchakian Party  
 of Western USA  
 1060 N. Allen Ave.  
 Pasadena, CA 91104  
 Phone: (626) 797-7680  
 Fax: (626) 797-6863  
 E-Mail: massis2@earthlink.net  
<http://www.massisweekly.com>

(USPS 667-310) (ISSN 0744-334X)  
 Published Weekly  
 Except Two Weeks in August

**ANNUAL SUBSCRIPTION RATES:**  
 USA \$75.00, \$150.00 (First Class)  
 Canada \$ 250.00 (Air Mail)  
 Overseas \$400.00 (Air Mail).  
 All payments must be made in  
 US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid  
 at Pasadena CA.  
 Please Send Address Change To  
**MASSIS WEEKLY**

ԼՈՒՐԵՐ

ՔՊ-ն Մտադիր է 2026-ի Ընտրութիւններէն Յետոյ Ունենալ Սահմանադրական Մեծամասնութիւն

Հայաստանի մէջ իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնը մտադիր է 2026 թուականի խորհրդարանական ընտրութիւններուն արդիւնքներով Ազգային ժողովին մէջ ունենալ սահմանադրական մեծամասնութիւն:

Լրագրողներու հետ զրոյցին այս մասին ըսաւ ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեան:

«Մենք նպատակաւորաբար ենք, որ 2026 թուականի ընտրութիւններէն յետոյ ունենանք սահմանադրական մեծամասնութիւն: Նաեւ պատկերացնում ենք, որ Ռոպերթ Քոչարեանն ու երկու օլիգարխները (խմբ. նկատի ունի Գագիկ Ծառուկեանը եւ Սամուէլ Կարապետեանը), ընդհանրապէս բոլոր օլիգարխները պէտք է դուրս մղուեն քաղաքական դաշտից, խորհրդարանից», - ըսաւ Ռուբինեան:

Ան յաւելեց, իր Գագիկ Ծառուկեանը գործարար է, որ ուզում է ազդեցութիւն ունենալ քաղաքականութեան վրայ, կուսակցութեան ղեկավար է, Սամուէլ Կարապետեանը ռուսաստանցի գործարար է, որ ստեղծած է կուսակցութիւն եւ կը փորձէ ազդեցութիւն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտին վրայ:

«Ընտրութիւնը լինելու է հետեւեալի վերաբերեալ՝ մարդիկ քուէ են տալիս գործող իշխանութեանը, թէ՞ քուէ են տալիս Քոչարեանին ու երկու օլիգարխներին՝ իրենց «արբանեակների» հետ միասին», - ըսաւ ան:

Ռուբինեան նկատեց, որ կան նաեւ այլ ուժեր: «Ես դէմ չեմ լինի, որ այլ ուժերն էլ ձայն ստանան: Բայց Քոչարեանն ու երկու օլիգարխները չպէտք է ստանան», - նշեց ան:



ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեան

Ըստ Ռուբինեանի՝ բոլոր տուեալները կը վկայեն այն մասին, որ «Քաղաքացիական Պայմանագիրը» վարկանիշով քանի մը անգամ կը գերազանցէ որեւէ ընդդիմադիր ուժի:

ԱԺ փոխնախագահի պատահեցմամբ՝ այդ առումով ՔՊ-ն անհանգստութիւն չունի, սակայն կը փափաքի, որ ժողովուրդը իմանայ, թէ ինչ կը կատարուի քաղաքական դաշտին մէջ:

«Նրանք պէտք է իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատուել միմեանցից կեղծ կերպով: Օրինակ՝ մի ուժից միւսը մարդ են գործուղում: Օրինակ՝ Արմա Վարդեանեանը սկզբում Քոչարեանի ուժի պատգամաւորն ու Քոչարեանի փաստաբանն էր, հիմա ռուսաստանցի օլիգարխի փաստաբանն ու նրա խումբի ներկայացուցիչն է: Անդրանիկ Թեւանեանը սկզբում Քոչարեանի խումբի պատգամաւոր էր, հիմա Ծառուկեանի մօտ է», - ըսաւ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ Անկախութեւն Ի Վեր Առաջին Անգամ 24 Ամիս Է Սահմանին Զոհ Չկայ. Ալեքսանեան

Ազգային ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեան Ֆէյսպուքի իր էջով գրառում կատարած է՝ նշելով իշխող կուսակցութեան գլխաւոր ու կարեւոր ձեռքբերումները:

«1. Հայաստանի անկախութիւնից ի վեր առաջին անգամ 24 ամիս եւ աւելի սահմանին զոհ չունենք:

2. Պատմութեան մէջ առաջին անգամ Հայաստան է այցելել ԱՄՆ փոխնախագահը:

3. Ամերիկեան տեխնիկական հսկայ ընկերութիւնը Հայաստանում մինչեւ 4 միլիառ տոլարի ներդրում է պատրաստում՝ ԱԲ «գործարան» հիմնելու համար:

4. Առաջին անգամ Հայաստանի պատմութեան մէջ 65 տարին լրացած անձինք ստանում են անվճար առողջապահութիւն:

5. Գրեթէ օրական դրութեամբ նորակառոյց դպրոց կամ մանկապարտէզ է բացուում:

6. Սահմանամերձ գիւղերում պետութեան ֆինանսաւորմամբ հազարաւոր տներ են կառուցուում:

7. Վերջին 5 տարում միջին տնտեսական աճը եղել է 7.9%, ինչն աշխարհի լաւագոյն ցուցանիշներից է:

8. Վերջին 7 տարում Հայաստան



Պատգամաւոր Վահագն Ալեքսանեան

նում ստեղծուել է 300 հազարից աւելի նոր գրանցուած աշխատատեղ:

9. Վերջին տարիներին առաջին անգամ արտագաղթի փոխարէն ունենք ներգաղթ:

10. Խաղաղութիւն է:

Ու հէնց էս պահին վրայ են հասնում «փրկիչները» ու սկսում փրկել: Մէկը կրկնում ներկայացում է տալիս, միւսը տապան է կառուցում, էն մէկի խումբն էլ Հայաստանով ընկած գնացքի գիծ ման գալիս, որը սա չի ծախել, որ հետը նկարուի», - գրած է Ալեքսանեան:

Վերջին 15 Տարիներու Կտրուածքով Առաջին Տարին Է, Երբ ՀՀ Քաղաքացիներու Չափազանց Քաղցր Գաղթի Գաղթի Հաշուեմնացորդը Դրական Է. ՆԳ Նախարար

Վերջին 15 տարիներու կտրուածքով առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիներու գաղթի հաշուեմնացորդը դրական է, ինչ որ ներքին անվտանգութեան բարձր մակարդակի եւ խաղաղութեան հաստատման մասին կը վկայի: Այդ մասին նշած է ներքին գործերու նախարար Արփինէ Սարգսեանը:

«2025 թուականն, ըստ էութեան, շրջադարձային է եղել Գաղթի եւ քաղաքացիական ծառայութեան համար, որովհետեւ մենք տարին ամփոփել ենք գաղթի լրիւ այլ պատկերով: Սա չափազանց կարեւոր արձանագրում է, եւ, համաձայն սահմանային ելեկտրոնային կառավարման տեղեկատուական համակարգի, 2025 թուականին ՀՀ մուտք է գործել 5 միլիոն 201 հազար 747 անձ եւ դուրս է եկել 5 միլիոն 171 հազար 270 անձ: ՀՀ եւ



Ներքին գործերու նախարար Արփինէ Սարգսեան

օտարերկրեայ քաղաքացիների նշուած ցուցանիշները վերջին տարիների համար բացառիկ են դիտարկուում», ըսած է նախարարը:

«Ողջոյն, Կիւմրեցիներ՝ Ձան, Եկել Ենք Ձեր Գիւղ Հիւր». Կարապետեանի Խմբակիցներ



Տնային կալանքի մէջ գտնուող գործարար, միլիառատէր Սամուէլ Կարապետեանի խմբակիցները Փետրուար 22-ին այցելած են Կիւմրի ու քաղաքի կեդրոնական հատուածին մէջ տեսանիւթ նկարահանած են:

«Ողջոյն, կիւմրեցիներ՝ Ձան, եկել ենք ձեր գիւղ հիւր, բայց մեզ հիւր չենք գոյում», - յայտնած են Սամուէլ Կարապետեանի խմբակիցները:

Տեսանիւթին մէջ Ալիկ Ալեքսանեանն ու Բժիշկ Անդրանիկ Լազարեանն են:

Կիւմրին որպէս գիւղ բնորոշելը կիւմրեցիներուն մօտ մեծ բարկութիւն ու ցասում յառաջացուցած է:

Երեւանի աւագանիի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Արմէն Գալջեանը Ֆէյսպուքի իր էջով անդրադարձած է Սամուէլ Կարապետեանի խմբակիցներուն կողմէ ՀՀ երկրորդ քաղաք Կիւմրին գիւղ անուանելուն:

«Ինչպէս չգիտես, որ Կիւմրին գիւղ չէ, այնպէս էլ չեն հասկանում, որ Հայաստանը պետութիւն է, ոչ թէ խոպան: Իրենց նմանների իշխանութիւն լինելու դէպքում ընդամենը քսան ըոպէ յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը կը վերածի այլ պետութեան մասնաճիւղի, իսկ իրենց կը տրուի այդ մասնաճիւղի կառավարչի կարգավիճակ», - գրած է Գալջեան:

Հայաստանի Պետական Պարտքի Բեռը 2017 Թուականի Համեմատ Նուազած Է 10 Տոկոսով


Հայաստանի տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան անդրադարձած է Հայաստանի պետական պարտքի շուրջ քննարկումներուն:

«Պարտք, պարտք, պարտք... մի բան, որի մասին Հայաստանում վերջերս շատ են խօսում: Ի վերջոյ, Հայաստանի պետական պարտքը շատ է, թէ՛ քիչ, աւելացե՞լ է, թէ՛ պակասել է: Հայաստանի պետական պարտքը 2017 թուականին կազմում էր մեր ՀՆԱ-ի 59 տոկոսը, այնինչ 2025 թուականին կազմում է մեր ՀՆԱ-ի 49 տոկոսը: Այսինքն՝ մեր պետական պարտքի բեռը նուազել է, իսկ դա նշանակում է, որ պետական պարտքը մեր երկրում, չնայած բացարձակ թուրով աւել-

լացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է, եւ դա՛ որպէս բեռ, մեր պետութեան եւ հայ ժողովրդի համար փոքրացել է: Մի օրինակ բերեմ. պատկերացնենք երկու ընտանիք: Մէկն ունի ամսական ընդամենը 200 հազար դրամ եկամուտ, բայց վարկ չունի, պարտք չունի, իսկ միւսն ունի 100 միլիոն տոլար եւ ունի 20 միլիոն տոլարի վարկ: Ո՞ր ընտանիքն է լաւ ապրում, ի հարկէ, երկրորդը: Հետեւաբար, պարտքի բացարձակ ծաւալը կարեւոր չէ, կարեւոր է, թէ այն ինչ հատուած է զբաղեցնում բո եկամուտների մէջ, իսկ Հայաստանի եկամուտների մէջ մեր պարտքի ծաւալը նուազել է», - ըսած է ՀՀ տնտեսութեան նախարարը:

# ԼՈՒՐԵՐ

## Թեհրան Զգայուն է Արտատարածաշրջանային Ուժերու Միջամտութեան Նկատմամբ. Իրանի ՊՆ



Հայաստանի եւ Իրանի պաշտպանութեան նախարարները Թեհրանի մէջ կայացած հանդիպումի ընթացքին

«Թեհրանը արտատարածաշրջանային ուժերուն միջամտութեան նկատմամբ զգայուն է, եւ տարածաշրջանի անվտանգութիւնը պէտք է [այդ] երկիրներուն համագործակցութեամբ տեղի ունենայ».

Զօրավարը ընդգծած է տարածաշրջանի երկիրներու տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքն ու արտաքին միջամտութիւններու դէմ պայքարի կարեւորութիւնը.

«Որոշ միջամտութիւններ չարամիտ են եւ կրնան ձեռնոց նետել տարածաշրջանի կայունութեան», - ըսած է իրանցի

պաշտօնեան: Հայաստանի ՊՆ ղեկավար Սուրէն Պապիկեան իր հերթին հանդիպման արդիւնքներով յայտնած է. «Բարձր ենք գնահատել պաշտպանութեան բնագաւառում Հայաստան-Իրան համագործակցութեան մակարդակը, հաստատակամութիւն յայտնել շարունակել աշխատանքները երկկողմ շարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ, ինչպէս նաեւ քննարկել ենք փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: Նաեւ մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգութեանն առնչուող մի շարք հարցերի վերաբերեալ»:

Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեան պաշտօնական այցով Իրան մեկնած էր Փետրուար 23-ին:

## Կը Կարելորենք «Խաղաղութեան Խաչներուկ» Նախաձեռնութեան Աջակցութիւնը.

### Մակտալենա Կրոնօ՝ ՀՀ-ԵՄ Ռազմավարական Գործընկերութեան Օրակարգի Մասին

Հարաւային Կովկասի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Մակտալենա Կրոնօ հարցազրոյց տուած է ատրպէյճանական APA լրատուական գործակալութեան եւ մասնաւորապէս նշած, որ որպէս ռազմավարական դերակատար՝ ԵՄ-ի շահերը տարածաշրջանին մէջ աւելի լայն են եւ չեն սահմանափակուիր միայն բանակցութիւններու սեղանով... ԵՄ-ն կ'աջակցի Միութեան եւ Հարաւային Կովկասի, Կեդրոնական Ասիոյ եւ աւելի լայն տարածաշրջանի միջեւ կապերու ամրապնդման, այդ իսկ պատճառով ուշադրութիւնը կեդրոնացուցած է կապակցուածութեան օրակարգին վրայ:



Հարաւային Կովկասի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Մակտալենա Կրոնօ

Կասի համար նոր պատմական հնարաւորութիւն... Որքան շատ խաղաղութեան գործընթացը յստակ արդիւնքներ տայ եւ բարելաւ տեղի բնակչութեան աւօրեայ կեանքը, այնքան լաւ:

«Անվտանգութեան ոլորտին մէջ ներկայիս վիճակը բարելաւուած է մինչեւ այն մակարդակի, որ դժուար պիտի ըլլար պատկերացնել ընդամենը մէկ կամ երկու տարի առաջ...», - ըսած է Մակտալենա Կրոնօ

Անոր խօսքով՝ հայ-ատրպէյճանական խաղաղութեան գործընթացին բացի, սա կը ներառէ նաեւ տարածաշրջանային համագործակցութիւն, Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւններու կարգաւորում... «մենք պիտի շարունակենք աշխուժօրէն մասնակցել այս գործընթացին»:

«ԵՄ-ն տարածաշրջանին մէջ լիակատար կարգաւորման եւ հաղորդակցութիւններու բացման յոյս ունի՝ ներկայիս իրավիճակը դիտարկելով որպէս Հարաւային Կով-

## Նախագահ Խաչատուրեան Հանդիպած է Յունաստանի Հայ Համայնքի Ներկայացուցիչներուն Հետ



Նախագահ Վահագն Խաչատուրեան հանդիպում կ'ունենայ Յունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներուն հետ

Յունաստան կատարած պետական այցի ծիրին մէջ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեան հանդիպած է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներուն հետ:

Հանդիպման ընթացքին նախագահը ներկայացուցած է Հայաստանի Հանրապետութեան մէջ ընթացող ներքաղաքական եւ հասարակական կեանքի վերջին զարգացումները՝ անդրադառնալով կառավարութեան կողմէ իրականացուող համակարգային բարեփոխումներուն: Մասնաւորապէս ընդգծուած են պաշտպանական կարողութիւններու ամրապնդման, առողջապահական համակարգի արդիւնաւէտութեան բարձրացման, կրթութեան որակի եւ մատչելիութեան ապահովման, ինչպէս նաեւ ընկերային պաշտպանութեան մեխանիզմներու կատարելագործման ուղղութեամբ իրականացուող քայլերը:

Նախագահ Խաչատուրեան

նշած է, որ պետական քաղաքականութեան հիմքին մարդու բարեկեցութիւնն ու երկրի անվտանգութիւնն են: Անոր խօսքով՝ իրականացուող ծրագրերն ու նախաձեռնութիւնները միտուած են երկարաժամկէտ եւ կայուն արդիւնքներու ապահովման, պետական հաստատութիւններու հզօրացման եւ հասարակութեան համախմբման:

Հանդիպման ընթացքին նախագահը պատասխանած է համայնքի ներկայացուցիչներու հարցումներուն, որոնք կը վերաբերէին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթութիւններուն, տարածաշրջանային զարգացումներուն, ինչպէս նաեւ Հայրենիք-Մփիւռք կապերու աւելի սերտացման:

Կարեւորուած է համատեղ նախաձեռնութիւններու իրականացումը՝ ուղղուած տնտեսական, կրթական եւ մշակութային համագործակցութեան ընդլայնման:

## «Երկաթուղիի Կառավարումը ՌԴ-ԷՆ Գնելու Վերաբերեալ ՀՀ Վարչապետին Յայտարարութեան Կրնայ Յանգեցնել Լուրջ Հետեւանքներու», Ըսած է Շոյկու

Հայաստանի իշխանութիւններուն՝ հանրապետութեան երկաթուղիներու կառավարման գործին մէջ Ռուսաստանը փոխարինելու ցանկութիւնը «չմտածուած որոշում է եւ կրնայ յանգեցնել լուրջ հետեւանքներու»: Այս մասին յայտնած է Ռուսաստանի Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Սերկէյ Շոյկուն:



Ռուսաստանի Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Սերկէյ Շոյկու

«Ես պիտի չգնահատեմ այլ պետութիւններու ձեռնհասութիւնը երկաթուղային կառավարման գործին մէջ, բայց կրնամ վստահօրէն ըսել, որ հազիւ թէ որեւէ այլ ընկերութիւն կարենայ լիովին փոխարինել ռուսական փոխադրողը, որ վաղուց եւ արդիւնաւէտօրէն կ'աշխատի Հայաստանի մէջ դժուարին պայմաններու մէջ», - նշած է ան:

Շոյկու չի շեղուցած է, որ «Հարակովկասեան երկաթուղիներ» ընկերութիւնը «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան դուստր կառույցը, գրեթէ 20 տարիէ կը կատարէ պայմանագրի պայմանները: Անոր խօսքով՝ այս ընթացքին ռուսական ներդրումներուն ծաւալը գերազանցած է 30 միլիարդ ռուպլին, իսկ Հայաստանի պիւտճէ

փոխանցուած է աւելի քան 15 միլիարդ ռուպլիի հարկեր:

«Եւ հիմա Նիկոլ Փաշինեանը կ'ըսէ, որ ներգրաւման կարգով Հայաստանի երկաթուղիներու գտնուելը ռուսական ընկերութեան մէջ կը վախցնէ հաւանական գործընկերները, կը խոչընդոտէ տարածաշրջանային նախագիծերը», - ընդգծած է Շոյկու:

# S&P Global Միջազգային Ընկերությունը ՀՀ-ի Կանխատեսումը Վերանայած Է Դեպի Դրական

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամաւոր Մովսիս Կարգանեան գրած է:

«S&P Global-ը (Standard & Poor's) ամերիկեան միջազգային ընկերությունը Հայաստանի կանխատեսումը վերանայել է դեպի դրական՝ աճի եւ տարածաշրջանային անվտանգության հնարաւոր բարելաւման հիման վրայ:

«Կառավարության համախառն գուտ պարտքի չափաւոր մակարդակը՝ ՀՆԱ-ի 43%-ը, ձկուն փոխարժէքը եւ համախառն միջազգային պահուստները, որոնք ՅՈւՆԵՍԿ-ին հասել են մրցանշային 5.2 միլիարդ ԱՄՆ տոլարի (ՀՆԱ-ի 18%), ապահովում են կարելու պաշտպանական թափարգելներ անկանխատեսելի արտաքին զարգացումների պայմաններում:

«Մինչդեռ մէկ տարի առաջ դրանք կազմել էին մօտ 3.3 միլիարդ տոլար:

«2022-2025 թուականներին Հայաստանի տնտեսական աճը միջինում կազմել է բարձր՝ 7.8%, ինչը S&P Global ընկերության կողմից գնահատուող 143 ինքնիշխան երկրների շարքում ամենաբարձր աճի կշիռայիններից մէկն է:

«Եւ մի քանի կէտով անդրա-



դառնամ, թէ ինչու են կարելու S&P Global ընկերության այս արձանագրումները՝

«Միջազգային վստահութիւնն ալս գնահատականները բարձրացնում են Հայաստանի հեղինակութիւնը ֆինանսական շուկայում:

«Ներդրումային հոսքերը՝ դրական գնահատականն ու աճի ցուցանիշները խրախուսում են օտարերկրյա ներդրումները:

«Ֆինանսական կայունութիւնն պարտքի վերահսկելի մակարդակն ու բարձր պահուստները ապահովում են երկրի դիմացկունութիւնն արտաքին վտանգների նկատմամբ:

«Տնտեսական ծրագրաւորումն կառավարութիւնը կարող է աւելի վստահ ծրագրաւորել զարգացումներ եւ ընկերային ծրագրերը»:

# Եպիսկոպոսաց Հաւաքը Յայտարարութիւն Տարածած Է՝ Սեղադրելով Իշխանութիւնները

Աւստրիոյ հնագոյն Սան Փյոլի-թըն քաղաքին մէջ հրաւիրուած Եպիսկոպոսաց հաւաքը աւարտած է իր աշխատանքները: Հաւաքին մասնակցած են Հայ Առաքելական Եկեղեցւոյ 25 եպիսկոպոսներ: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Եպիսկոպոսաց հաւաքը հանդէս եկած է յայտարարութիւնով:

Եպիսկոպոսաց դասը խոր մտահոգութիւն յայտնած է եկեղեցիպետութիւն յարաբերութիւններու ներկայ իրավիճակին առնչութեամբ, կոչ ըրած է Հայաստանի իշխանութիւններուն՝ «դադարեցնել Եկեղեցու հանդէպ հալածանքները եւ յարգել եկեղեցու դարբերով ամրագրուած ինքնիշխանութիւնն ու ինքնավարութիւնը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու գրպարտութիւններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին», ազատ արձակելու կալանաւորուած եկեղեցականները:

Հաւաքէն յետոյ կատարուած յայտարարութեան մէջ կ'ըսուի նաեւ. «Եպիսկոպոսաց հաւաքի մասնակիցներս յորդորում ենք խոտոր-

եալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդէպ հաւատարմութեան ուխտի եւ ծառայական կոչման գիտակցութեամբ, ներկեղեցական կեանքին առնչուող խնդիրներն արծարծել եւ լուծել բացառապէս Եկեղեցու լիազօր ատենաներում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողութիւններից»:

Սան Փյոլի-թընի մէջ էր նաեւ Փաշինեանի արշաւին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող՝ Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը, որուն անունը եւս կայ Եպիսկոպոսաց հաւաքի յայտարարութեան մէջ:

Աւստրիոյ Սան Փյոլի-թըն քաղաքի Կաթողիկ եկեղեցիին պատկանող տարածքին մէջ հրաւիրուած եպիսկոպոսական ժողովը վերածուեցաւ եպիսկոպոսական հաւաքի. ժողով չէր կրնար ըլլալ, որովհետեւ եկեղեցւոյ կանոնական դաւանաբանական որոշումներ ընդունող այս մարմինը կը գլխաւորէ Ամենայն Հայոց կաթողիկոսը, իսկ ան անցած Շաբաթ օր մեղադրեալ դարձաւ՝ երկրէն բացակայելու արգելքով:

# Բագրատ Գալստանեանի Կալանքի Ժամկետը Եւ Երկու Ամիսով Երկարեցաւ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի կալանքի ժամկետը երկարաձգուեցաւ եւս երկու ամիսով:

Մեղադրողները դատարանէն պահանջած էին երկարաձգել կալանքը, եւ նշած, թէ 8 ամիս կալանքի տակ գտնուող Գալստանեանի կալանքի հիմքերը չեն վերացած:

Ան առանցքային մեղադրեալ է ահաբեկչութիւն կազմակերպելու քրէական գործին մէջ, ուստի, ըստ մեղադրողներուն, ազատութեան մէջ կրնայ նոր յանցանք կատարել կամ խոչընդոտել գործին ընթացքը:

Դատաւորը եւս որոշման մէջ նշեց, որ «կալանքի հիմքերն ու պայմանները չեն նուազած, չեն փոխուած, հետեւաբար այլընտրանքային խափանման միջոցները ի գօրու չեն ապահովելու մեղադրեալին օրինական վարքագիծը: Այսօրուայ դրութեամբ այս գործով 18 մեղադրեալներէն միայն Բագրատ արքեպիսկոպոսն ու Վահագն Չախալեանը կը գտնուին կալանավայրի մէջ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Սարգսեանը, Մովսէս Շարպաթեա-

# Առանց Նոր Գաղափարներու Եւ Համարձակ Նորարարական Լուծումներու Հնարաւոր Չէ Հասնիլ Նոր Բարձունքներու. Հայրապետեան



Expo Day երկրորդ միջազգային ցուցահանդէս մասնակիցները Գալստար Սիսիթար Հայրապետեան հետ

ՀՀ բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան նախարարութեան եւ ամերիկեան Plug and Play ընկերութեան ծրագրի ծիրին մէջ, Փետրուար 20-ին, տեղի ունեցած է Expo Day երկրորդ միջազգային ցուցահանդէսը, որով ամփոփուած է 16-շաբաթեայ ծրագիրը:

ՀՀ բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան նախարար Միսիթար Հայրապետեան միջոցառման ընթացքին հանդէս եկած է ելոյթով, ընդգծած է սթարթափներու զարգացման եւ միջազգային շուկաներուն մէջ հայկական նորարարութեան ներգրաւուածութեան կարելութիւնը: Նախարարը նշած է, որ Plug and Play-ի ներկայութիւնը Հայաստանի մէջ պարզապէս միջազգային կազմակերպութեան գործունէութիւնն է, այլ համաշխարհային մակարդակի փորձի եւ զերգանցութեան ներմուծում հայաստանեան սթարթափ բնապահպանական համակարգ:

Նախարարին խօսքով՝ Plug and Play-ը աշխարհի մեծագոյն երազիչներէն (accelerator) է, որուն հետ համագործակցութիւնը ՀՀ կառավարութեան համար ռազմավարական նշանակութիւն ունի: Այդ գործընկերութիւնը մեկնարկած է ոչ թէ կարճաժամկէտ արդիւնքներու, այլ երկարաժամկէտ, կայուն համագործակցութեան տեսլական:

# YouTube-ը Հայաստանի Սէջ Սկսած Է Գունար Վաստակելու Գործիքի Փորձարկումը

YouTube video hosting-ը սկսած է Հայաստանի տարածքին գովազդային հոլովակներու ցուցադրման փորձնական փուլը, ինչ որ կը նշանակէ բովանդակութեան գումար վաստակելու գործիքի գործընթացի սկիզբ: Ֆէյսպուքեան իր էջով այս մասին յայտնած է վարչապետ Նիկոլ Փաշինեան:

«Նկատել էք, որ Հայաստանում YouTube-ի հոլովակների արանքում սկսել են ի յայտ գալ գովազդային հոլովակներ, սա նշանակում է, որ պայմանաւորութեան համաձայն YouTube-ը սկսում է Հայաստանում գումար վաստակելու գործիքի աշխուժացումը եւ հիմա փորձարկման աշխատանքներ են տեղի ունենում», - յայտնած է վարչապետը:

Ըստ Փաշինեանի՝ տեղական օգտատէրերու շրջանակին մէջ նկա-

նով: Առաջին փուլը արդէն յաջողութեամբ իրականացուած է, կայ նաեւ լաւատեսութիւն՝ ապագայի համագործակցութեան եւ դրական արդիւնքներու նկատմամբ:

Միջոցառման ընթացքին ծրագրի երկրորդ փուլի 19 բարձր աճ ունեցող սթարթափները ներկայացուցած են իրենց նորարարական լուծումները հինգ ռազմավարական ուղղութիւններով՝ Enterprise AI, յառաջդէմ արհեստագիտական ենթակառուցուածքներ, առողջութիւն եւ մարդկային ազդեցութիւն, կայունութիւն եւ թուային շարժունակութիւն:

Expo Day-ը համախմբած էր միջազգային վենչուրային ներդրումային հիմնադրամներու ներկայացուցիչներ, իմբակային նորարարութեան ղեկավարներ, բնապահպանական համակարգի առանցքային դերակատարներ եւ պետական մարմիններու ներկայացուցիչներ՝ ստեղծելով արդիւնաւէտ ցանցային համագործակցութեան միջավայր:

Ծրագրի շրջանակին մէջ սթարթափները ստացած են նաեւ միջազգային ղեկավարներու աջակցութիւն, կատարելագործած են իրենց արտադրանքները, պատրաստած են զանոնք միջազգային շուկաներու պահանջներուն համապատասխան ներկայացման:

տուող գովազդային ներդիրները կը վկայեն նախնական պայմանաւորութեան իրագործման մասին, ինչ որ հնարաւորութիւն պիտի տայ Հայաստանեան բովանդակութիւն ստեղծողներուն եկամուտներ ստանալ սեփական արտադրանքէն:

Վարչապետը շեշտած է, որ այս քայլով Հայաստանը եւս մէկ աստիճանով կը համարկուի համաշխարհային թուային համակարգերուն՝ ստեղծելով վաստակի նոր աղբիւր տեսողական բովանդակութիւն ստեղծողներուն համար:

Ան նաեւ նշել է, որ YouTube-ի բարձր չափանիշերը յոյս կը ներշնչեն, որ տեղական շուկային մէջ պիտի բարեխառն տեսողական բովանդակութեան որակը՝ խրախուսելով գիտելիքահանք եւ զերգիտական արժէք ներկայացնող նիւթերու ստեղծումը:

նր, իգոր Սարգսեանը, Կարօ Օքունուշեանն ու Արմէն Ալեքսանեանը՝ տնային կալանքի տակ են: Միւսնե-

րուն համար խափանման միջոց ընտրուած են բանտարկութեան հետ չկապուած սահմանափակումներ:

## Ըստ Միրզոյեանի՝ Հաշտեցումը Ռժուար Գործ է

Շարունակուած էջ 1-էն

Հասարակութիւններէ, այդ թւում՝ տուժած բնակչութեան միջեւ իրական երկխօսութեան եւ վստահութեան սերմեր ենք ցանում: Չնայած հակամարտութեան ցաւոտ մարդասիրական հետեւանքները դեռեւս չեն լուծուել, եւ հեռաւոր ու մօտ անցեալի վէրքերը շարունակուած են, մենք ընտրել ենք հաշտեցման դժուարին ուղին», - նշած է նախարար Միրզոյեան:

Անդրադառնալով ներքին հարցերուն, Միրզոյեան շեշտած է. «Տարիներէ ընթացքում իրականացուած նշանակալի բարեփոխումները, իրաւունքի գերակայութեան եւ մարդու իրաւունքներէ վրայ հիմնուած քաղաքականութեան առաւել բարձր մակարդակը, ինչպէս նաեւ թափանցիկ ու հաշուետու հիմնարկներն ապահովել են զարգացման շոշափելի արդիւնքներ, որոնք արտացոլուած են նաեւ միջազգայնօրէն ճանաչուած ցուցակներում: «Freedom House»-ի «Ազատութիւնն աշխարհում 2025» զեկոյցում Հայաստանը ստացել է 100-ից 54 միաւոր՝ բարձր ցուցանիշներ արձանագրելով քաղաքական իրա-

ւունքներէ եւ քաղաքացիական ազատութիւններէ ոլորտներում:

«Նշանակալի արդիւնք է նաեւ այն, որ 2025թ. Հայաստանը զբաղեցնել է 34-րդ հորիզոնականը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութեան «Մամուլի ազատութեան համաշխարհային ցուցակ -2025» զեկոյցում՝ արձանագրելով զգալի առաջընթաց նախորդ տարուայ 43-րդ տեղի համեմատ:

«Մարդու իրաւունքներէ ոլորտում ստանձնած միջազգային պարտաւորութիւններէ համակարգուած եւ արդիւնաւէտ իրականացմանն ուղղուած Հայաստանի յանձնառութեանը համահունչ՝ անցեալ տարի գործարկուել է մարդ ոլորտում միջազգային հաշուետուողականութեան ամրապնդման ազգային մեխանիզմի թուային գործիքը՝ Հայաստանի վերահսկողական թուային հարթակը (AI-NEMRA):

Այն կեդրոնացուած համակարգ է, որը միաւորում է մարդու իրաւունքներէ ոլորտում միջազգային եւ տարածաշրջանային մեխանիզմներէ կողմից ներկայացուած առաջարկութիւնները», - ըսած է նախարարը:

## Հայաստանի Նախընտրական Շրջանը Ամբողջական Շարժման Մէջ

Շարունակուած էջ 1-էն

Երկայացուցիչները հեռու կը մնան Հայաստանի արտաքին քաղաքականութեան հետ կապուած հարցերուն անդրադառնալէ ու յստակ դիրքորոշում ճշդելէ շատ լաւ գիտակցելով, որ այդ հարցերուն տրուած պատասխանները կրնան վնասել իրենց վարկանշին:

«Հօգ Զայաստանը» յաջողութեան հասնելու համար պէտք է յաղթահարել շարք մը օրինական խոչընդոտներ ու իր ղեկավարի անձին շուրջ ձեւաւորուած կարծիքները: Սամուէլ Կարապետեանը ըլլալով երկքաղաքացի եւ ունենալով առնուազն երեք երկիրներու՝ Ռուսաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի քաղաքացիութիւն, իրաւունք չունի ստանձնելու վարչապետի պաշտօնը: Այս հարցը լուծելու համար Կարապետեանի կողմնակիցները կ'ապաւինին նորընտիր Ազգային ժողովին կողմէ կատարուելիք սահմանադրական փոփոխութիւններուն, որոնց համար պէտք է ունենալ 2/3 մեծամասնութիւն: Թէ ինչպէ՞ս պիտի ապահովուի այդ մեծամասնութիւնը յստակ չէ: Թէեւ օրինական արգելք լուծելու համար կայ աւելի հեշտ ձեւ՝ հրաժարիլ այլ երկիրներու քաղաքացիութենէ ու դառնալ միայն Հայաստանի քաղաքացի, սակայն Կարապետեան չուզեր առայժմ դիմել այդ քայլին՝ խոստանալով այդ հարցին անդրադառնալ ընտրութիւններէն ետք միայն:

Միւս կողմէ շատերու մօտ կայ տիրապետող կարծիք, որ Սամուէլ Կարապետեան ուղարկուած է Մոսկուայէն՝ Հայաստանի մէջ իշխանափոխութիւն իրականացնելու համար՝ գործի դնելով իր եւ Ռուսաստանահայ շարք մը այլ օլի-

կարխներու յատկացուցած միլիոնաւոր տոլարները:

«Մեր Ձեռովի» դէմ կ'աշխատին նաեւ անոնց անփորձառութիւնը: Օրինակ «Հօգ Զայաստան» կուսակցութեան համագումարին Սամուէլ Կարապետեան ելոյթ ունեցաւ արհեստական բանականութեամբ ստեղծուած տեսաժամանակով, որ կ'օգտագործուէր այլ անձի մը ձայնը: Ընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող Նարեկ Կարապետեան կը յայտարարէ, թէ «դպրոցներ բանալու փոխարէն պէտք է բանալ գործարաններ», իսկ ժամանակները փոխուած են ու այսօրուան գործարանները պէտք ունին բարձր գիտելիքներ ունեցողներու: Սամուէլ Կարապետեան որդին կը գործէ անընդունելի սխալներ՝ «կաֆեր», հարցազրոյցի մը ընթացքին յայտարարելով, որ իրենց իշխանութեան գալու պարագային «Հայաստանի մէջ չեն մնալու չբաւարարուած կանայք», վիրաւորելով ամբողջ հայութեան արժանապատուութիւնը: Իսկ մի քանի օր առաջ, այլ երկայացուցիչները ընկերային ցանցերու վրայ հրապարակուած տեսագրութեամբ, Հայաստանի երկրորդ մեծագոյն քաղաքը՝ Կիւմրի կը կոչեն «գիւղ»: Նման երեւոյթներ ու արտայայտութիւններ կը վնասեն կուսակցութեան հանրային դիմագիծին ու կը վնասեն մեծ թիւով ընտրողներու: Արդեօ՞ք Կարապետեան պիտի կարողանայ դրամի գորութեամբ յաղթահարել այս բոլորը ու հասնիլ իշխանութեան, կը մնայ հարցական:

Յաջորդիւ կ'անդրադառնանք այլ կուսակցութիւններու ու դաշինքներու:

**ԳՐԻԳՈՐ ԽՈՏԱՆԵԱՆ**  
**«ՄԱՍԻՍ»**

## Արայիկ Յրութիւնեան Եւ Լիլիթ Մակունց Այցելեցին ՍԴՀԿ Փաստինայի Կեդրոն

Շարունակուած էջ 1-էն

կան կարեւորութիւնը՝ Հայրենիքի ամրապնդման եւ անոր երկա-

անհրաժեշտութիւնը, որպէսզի Սփիւռքի միջոցներն ու ներուժը աւելի արդիւնաւէտ կերպով համադրուին Հայաստանի ազգային



րաժամկէտ բարգաւաճման ապահովման մէջ:

Իր ելոյթին մէջ պարոն Յարութիւնեան բարձր գնահատեց ՍԴՀԿ-ի նուիրուածութիւնը թէ՛ Սփիւռքին եւ թէ՛ Հայաստանին՝ ընդգծելով անոր հաւատարմութիւնը արդարութեան, ժողովրդավարութեան եւ ազգային միասնութեան արժէքներուն: Ան նաեւ անդրադարձաւ կուսակցութեան կարեւոր դերակատարութեան՝ Հայաստանի միջազգային շահերու առաջնորդման եւ Հայրենիք-Սփիւռք կապերու ամրապնդման մէջ:

ՍԴՀԿ Արեւմտեան Միացեալ Նահանգներու ատենապետ Միհրան Խաչատուրեան ընդգծեց Սփիւռք-Հայաստան համագործակցութեան եւ հարորդակցութեան բարելաւման կարեւորութիւնը՝ շեշտելով համակարգուած ներգրաւման, թափանցիկութեան եւ շարունակական գործակցութեան

առաջնահերթութիւններուն հետ:

Հանդիպումը ներառեց արդիւնաւէտ քննարկում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրներուն շուրջ, ներառեալ յառաջիկայ ընտրութիւնները ու անոր հետ կապուած մտահոգութիւնները՝ երկրի ապակայունացման ուղղուած որոշ արտաքին եւ ներքին խմբաւորումներու ջանքերուն վերաբերեալ:

Մասնակիցները ընդգծեցին միասնութեան, զգօնութեան եւ համակարգուած ազգային դիմակայութեան կարեւորութիւնը՝ այս սպառնալիքներուն հակազդելու համար:

Անոնք նաեւ առաջարկեցին ռազմավարութիւններ՝ Հայրենիք-Սփիւռք կապի հետագայ ամրապնդման համար՝ Հայաստանի բարդ մարտահրաւէրներուն դիմակայելու գործընթացին մէջ:

## ԵՄ-ն Կը Նախատեսէ Հայաստանի Մէջ

Շարունակուած էջ 1-էն

Ե՛ւ Պրիւքսէլը, ե՛ւ Քիշնեւը այդ նախագիծը յաջողած համարած են, եւ Եւրոմիութիւնը այժմ

կը փափաքի նոյնը իրականացնել նաեւ Հայաստանի համար՝ կարեւորագոյն ընտրութիւններու շեմին, որոնց վրայ, ինչպէս կը սպասուէր, Ռուսաստանը պիտի փորձէ ազդել:

## ԱՄՆ-ն Ակտիւացնում Է Ձանքերը

Շարունակուած էջ 2-էն

ուէն Հարաւային Կովկասում ԱՄՆ-ի հետ չաղթանակի հետ», - ասաց կողմակիցը՝ յաւելելով, որ Ուքրանիայի շուրջ ԱՄՆ-Ռուսաստան աւելի լայն բանակցութիւնները կարող են անուղղակիօրէն ազդել տարածաշրջանում իրադրութեան վրայ:

Հիմա Թրամփի վարչակազմը ձգտում է ամրապնդել խաղաղութիւնը ենթակառուցութեան, առեւտրի եւ անվտանգութեան ոլորտներում համագործակցութեան միջոցով՝ պնդելով, որ ընդհանուր տնտեսական շահերը կարող են օգնել՝ կանխելու հակամարտութեան վերսկսումը:

Առաջիկայումս սպասուող հիմնական քայլերից են համապարփակ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումն ու վաւերացումը,

ընտրութիւններէից յետոյ Հայաստանում քաղաքական կայունութեան ապահովումը եւ TRIPP-ի հետ կապուած տարանցիկ եւ տրանսպորտային նախագծերի տեսանելի աշխատանքներէ մեկնարկը:

Արդեօք ներկայումս նկատուող առաջընթացը կը շարունակուի, թէ՛ ոչ, կարող է կախուած լինել ոչ այնքան Ուաշինկտոնում հնչող յայտարարութիւններէից, որքան Երեւանում եւ Պաքիստան տեղի ունեցող իրադարձութիւններէից, ինչպէս նաեւ նրանից, թէ ինչպէս դրանց կ'արձագանքեն տարածաշրջանային տէրութիւնները:

Ինչպէս Քոուլթերն ասաց իր ելոյթի վերջում՝ մէջբերելով Վենսիին. «մենք ոչ միայն ցանկանում ենք խաղաղութիւն հաստատել, այլեւ ցանկանում ենք համոզուել, որ խաղաղութիւնը երկարատեւ լինի»:  
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

## Mirzoyan: Reconciliation Is a Difficult Process Given the Fate of Armenian Detainees and Other Circumstances



GENEVA — Reconciliation is a difficult undertaking, particularly considering the fate of 19 Armenian detainees still being held in Baku, the unresolved cases of missing persons and enforced disappearances, as well as distorted historical narratives, Armenia's Foreign Minister stated at the UN Human Rights Council in Geneva.

"Nevertheless, Armenia remains firmly committed to continuing along this path, understanding that the further institutionalization of peace will foster a more favorable environment for addressing the consequences of

the conflict," said Ararat Mirzoyan.

According to the Foreign Minister, last year's peace summit held in Washington "not only established peace between the two countries but also paved the way for trade, connectivity, and people-to-people contacts."

"In order to move beyond agreements between governments, we are also sowing the seeds of genuine dialogue and trust between our societies, including among affected populations. Although the painful humanitarian consequences of the conflict remain unre-

Continued on page 4

## Arayik Harutyunyan and Lilit Makunts Visit the SDHP Center



On Saturday morning, February 21, Arayik Harutyunyan, Chief of Staff to the Prime Minister of the Republic of Armenia, and Lilit Makunts, former Ambassador to the United States and current Advisor to the Prime Minister, visited the Western United States headquarters of the Social Democrat Hunchakian Party (SDHP). The delegation was in Southern California to meet with various community organizations.

At the SDHP Center, the high-level government officials were warmly received by representatives of the SDHP Central Committee, the Western U.S. SDHP Executive Body, and

the Armenian Council of America.

Dr. Hampig Sarafian, Chairman of the SDHP Central Committee, welcomed the guests and emphasized the continued importance of the Party's partnership with Armenia's government in strengthening the Homeland and ensuring its long-term prosperity.

In his remarks, Mr. Harutyunyan praised the SDHP's commitment to both the Diaspora and Armenia, highlighting its dedication to justice, democracy, and national unity. He also acknowledged the Party's key role in advancing Armenia's global interests

Continued on page 4

## Pashinyan Holds Brief Exchanges with Trump and Vance in Washington



WASHINGTON, DC — Armenian Prime Minister Nikol Pashinyan held a brief conversation with U.S. President Donald Trump in Washington ahead of the opening of the Peace Council session.

A video circulating online shows the Armenian prime minister and the U.S. president speaking with one another.

Other footage indicates that Pashinyan also had a short exchange with U.S. Vice President J.D. Vance.

The prime minister also had an informal interaction with Azerbaijani President Ilham Aliyev.

At the invitation of President

Donald Trump, Prime Minister Pashinyan is participating in the inaugural session of the Peace Council in Washington.

In his remarks at the Peace Council, President Trump addressed various international conflicts and also referred to the Armenia-Azerbaijan conflict. He noted that after 32 years of conflict, the leaders of Armenia and Azerbaijan have undertaken significant efforts toward establishing peace. The U.S. president thanked both the Armenian prime minister and the Azerbaijani president for their work, emphasizing the importance of the progress achieved.

## EU Plans to Deploy New "Hybrid Rapid Response Team" to Armenia



BRUSSELS — The European Union plans to assist Armenia in preventing potential Russian interference in the parliamentary elections scheduled for June by first deploying a "hybrid rapid response team" tasked with countering Kremlin disinformation. This could later be followed by a more permanent civilian mission in the South Caucasus country.

Radio Free Europe/Radio Liberty has obtained a letter from Armenia's Foreign Minister, Ararat Mirzoyan, addressed to Brussels. In the February 13 letter, Mirzoyan requested that a

rapid response team be sent to Yerevan.

The EU previously deployed a similar team of around 20 specialists to Chisinau during last year's parliamentary elections to support Moldovan authorities in the early detection of, and response to, disinformation campaigns originating from Russia on social media platforms.

Both Brussels and Chisinau have described that initiative as successful. The European Union now intends to implement a similar measure for Armenia ahead of its crucial elections, which Russia is widely expected to attempt to influence.

## S&P Global Revises Armenia's Outlook to Positive

YEREVAN — Tsovinar Vardanyan, a member of the National Assembly from the ruling Civil Contract faction, wrote:

“S&P Global (Standard & Poor's), the American international rating agency, has revised Armenia's outlook to positive, citing economic growth and the potential for improved regional security.

“The government's moderate level of net general debt — 43% of GDP — along with a flexible exchange rate and gross international reserves that reached a record \$5.2 billion in January (18% of GDP), provide important protective buffers against unpredictable external developments.

“By comparison, one year earlier the reserves stood at approximately \$3.3 billion.

“Between 2022 and 2025, Armenia's economic growth averaged a strong 7.8%, one of the highest growth rates among the 143 sovereign countries assessed by S&P Global.

“And let me highlight in several



points why S&P Global's assessments are important:

International confidence – These ratings enhance Armenia's reputation in global financial markets.

• Investment flows – A positive outlook and strong growth indicators encourage foreign investment.

• Financial stability – A manageable debt level and high reserves ensure the country's resilience against external risks.

• Economic planning – The government can plan development initiatives and social programs with greater confidence.”

## EU Confirms €202.5 Million Aid Package for Armenia Ahead of First-Ever Joint Summit

BRUSSELS — The European Union has confirmed a €202.5 million aid package for Armenia as preparations continue for the first-ever joint EU–Armenia summit.

According to The Brussels Times, EU representatives conducted a working visit to Armenia to assess progress in developing a new EU–Armenia strategic agenda. The visit came ahead of the planned March 19–20 trip by EU Enlargement Commissioner Marta Kos and the upcoming joint summit.

In a statement, the European Commission said discussions focused on improving regional connectivity in the transport, energy, and digital sectors. Support was expressed for Armenia's “Crossroads of Peace” initiative, as well as for the EU's broader program to promote interregional connectivity.

EU officials outlined support options for priority projects identified jointly with Armenia, with trade and mobility among the key areas discussed.

The final reform and investment



plan under the Armenia Resilience and Development Action Plan was approved in coordination with the Armenian government, including the second tranche of €202.5 million.

Kos had previously announced the €202.5 million disbursement during her visit to Armenia in September 2025.

The new strategic agenda is based on the EU–Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA).

EU representatives also reaffirmed their support for what they described as Armenia's “democratic resilience,” including safeguarding the country's upcoming electoral process.

## Armenia's GDP Grew by 7.2% in 2025 Exceeding 11.3 Trillion Drams – Official Statistics

YEREVAN – Economic growth in Armenia accelerated to 7.2 percent last year amid continued strong gains in services and construction, according to official statistics released on Friday.

In the first quarter of last year, Armenia's GDP grew by 5.2% compared to the same period of the previous year, by 6.4% in the second, by 6.2% in the third, and by 9.8% in the fourth.

In nominal terms, Armenia's

GDP at current prices by the end of 2025 amounted to 11,317,508.7 million drams. Per capita GDP at market prices amounted to 3,666,540 drams, 9,474 dollars, and 8,393 euros.

According to the report, the sectors experiencing the greatest growth in 2025 compared to 2024 were construction (21%), information and communications (18.6%),

Continued on page 3

## Shoigu: Armenian PM's Statement on Buying Railway Management from Russia Could Lead to Serious Consequences

MOSCOW — Armenia's authorities' desire to replace Russia in managing the country's railway system is a “rash decision that could lead to serious consequences,” Russian Security Council Secretary Sergei Shoigu has stated.

“I will not assess the competence of other states in railway management, but I can confidently say that it is unlikely any other company could fully replace the Russian operator, which has long and effectively worked in Armenia under difficult conditions,” he said.

Shoigu recalled that South Caucasus Railway, a subsidiary of Russian Railways, has been fulfilling its contractual obligations for nearly 20 years. According to him, during that time Russian investments have exceeded 30 billion rubles, while more than 15 billion rubles in taxes have been transferred to Armenia's state budget.

“And now [Prime Minister] Nikol Pashinyan says that Armenia's railways being under the management of a Russian company discourages potential partners, hampers regional projects, and is considering transferring the management of Armenia's railway network to another country friendly to Armenia and Russia,” Shoigu emphasized.

He also drew parallels with other initiatives by Yerevan.

“Recently, I commented on the situation surrounding Armenia's nuclear cooperation programs with the United States. And here again, could such—diplomatically speaking—ill-considered decisions not lead to similarly risky experiments, for which ordinary Armenian citizens will ultimately have to pay?” the Russian Security Council Secretary asked.



He added that the system built over nearly two decades could “simply collapse within an hour.”

“Of course, no ‘friendly country’ would bear responsibility for that. I hope that when making responsible decisions, Armenia's leadership will proceed exclusively from the interests of its citizens,” Shoigu said.

He noted that the company manages more than 1,200 units of immovable property and over 12,500 units of rolling stock. During the years of the contract, more than 520 kilometers of railway lines out of approximately 700 kilometers in total have been renovated, and dozens of bridges and tunnels have been reconstructed.

“The railway plays a strategic role for a country without access to the sea. Behind all of this stand more than 2,500 employees, mainly citizens of Armenia,” he stressed.

Shoigu also recalled that after the collapse of the Soviet Union, Armenia's railway infrastructure was in a dire condition, and in 2008 a concession agreement was signed under which the management of Armenia's railway system was transferred to South Caucasus Railway until 2038.

## Iran Warns Against External Interference in the Region, Says Defense Ministry



TEHRAN — Tehran is sensitive to interference by extra-regional powers, and regional security must be ensured through cooperation among the countries of the region, Iran's Minister of Defense and Armed Forces Logistics, Aziz Nasirzadeh, stated during a meeting with his Armenian counterpart, Suren Papikyan.

The Iranian general emphasized the principle of preserving the territorial integrity of regional states and the importance of countering external interference.

“Certain interventions are malicious and can challenge regional sta-

Continued on page 3

## President Vahagn Khachaturyan Meets with Representatives of the Armenian Community in Greece



ATHENS — As part of his state visit to Greece, President of the Republic of Armenia Vahagn Khachaturyan met with representatives of the local Armenian community.

During the meeting, the president presented the latest developments in Armenia's domestic political and public life, addressing the systemic reforms being implemented by the gov-

ernment.

He particularly emphasized efforts aimed at strengthening defense capabilities, improving the efficiency of the healthcare system, ensuring the quality and accessibility of education, and enhancing social protection mechanisms.

President Khachaturyan noted that public welfare and national security form the foundation of state policy. According to him, the programs and initiatives underway are designed to ensure long-term and sustainable results, strengthen state institutions, and promote social cohesion.

During the meeting, the president answered questions from community representatives regarding Armenia's domestic and foreign policy priorities, regional developments, and the further strengthening of Armenia-

ernment. He particularly emphasized efforts aimed at strengthening defense capabilities, improving the efficiency of the healthcare system, ensuring the quality and accessibility of education, and enhancing social protection mechanisms.

During the discussion, SDHP representatives reaffirmed the party's state-centered and pro-state political stance, emphasizing the importance of strengthening national statehood, promoting internal unity, and effectively addressing external challenges. The parties also discussed Armenian-Greek relations, as well as the internal and external threats facing the Republic of Armenia.

The president thanked the SDHP delegation for the party's clear and state-oriented position. Mr. Khachaturyan also expressed his appreciation to SDHP Central Committee Chairman Hambik Sarafian for his prudent and nationally focused activities.

mitment to continuing efforts aimed at further developing bilateral relations. We also discussed a number of issues related to cooperation and exchanged views on various matters concerning regional and international security."

Defense Minister Suren Papikyan departed for an official visit to Iran on February 23.

## Without New Ideas and Bold Innovative Solutions, It Is Impossible to Reach New Heights: Hayrapetyan



YEREVAN — On February 20, the second international Expo Day was held as part of a program implemented by Armenia's Ministry of High-Tech Industry in partnership with the American company Plug and Play, marking the conclusion of the 16-week program.

During the event, Minister of High-Tech Industry Mkhitar Hayrapetyan delivered remarks emphasizing the importance of startup development and the integration of Armenian innovation into international markets. The Minister noted that Plug and Play's presence in Armenia is not merely the activity of an international organization, but the introduction of world-class experience and excellence into Armenia's startup ecosystem.

According to the Minister, Plug and Play is one of the world's largest accelerators, and cooperation with the organization holds strategic importance for the Government of Armenia. The partnership was launched not with the aim of short-term results, but with a vision for long-term, sustainable collaboration. The first phase has already been successfully implemented, and there is optimism regarding future cooperation and positive outcomes.

During the event, 19 high-growth

startups participating in the program's second phase presented their innovative solutions across five strategic areas: Enterprise AI, advanced technological infrastructure, health and human impact, sustainability, and digital mobility.

Expo Day brought together representatives of international venture capital funds, leaders in corporate innovation, key ecosystem stakeholders, and government officials, creating an effective environment for networking and collaboration.

As part of the program, the startups also received mentorship from international experts, refined their products, and prepared them for presentation in line with the demands of global markets.

The purpose of the event was not only to showcase the startups' achievements, but also to highlight the results of the cooperation between Plug and Play and Armenia's Ministry of High-Tech Industry. This partnership contributes to the development of Armenia's innovation ecosystem by promoting the participation of Armenian startups in international markets and strengthening Armenia's position as a regional innovation hub.

## Armenia's GDP Grew by 7.2% in 2025

Continued from page 2

and finance and insurance (14.7%).

While it continued to be primarily driven by the services and constructions sectors, the higher-than-expected growth rate was made possible by a roughly 5 percent increase in industrial and agricultural production, which had been largely stagnant in 2024.

Double-digit growth was also recorded in two other sectors: administration and related activities (12%), and electricity, gas, steam, and air quality supply (10.2%). The areas that showed growth in 2025 compared to 2024 also included professional, scientific and technical activities – 9.9%, culture, entertain-

ment and recreation – 9.4%, real estate activities – 7.8%, mining and open pit mining – 6.6%, agriculture, forestry and fisheries – 5.3%, accommodation and catering – 3.9%, wholesale and retail trade, car and motorcycle repair – 3.1%, manufacturing – 2%, water supply and sanitation, waste management and recycling – 2%, public administration and protection, compulsory social security – 1.8%, transportation and warehousing – 1%, healthcare and social services to the population – 0.1%.

A decline was recorded in households as employers – 6.8%, and in education – 3.3%.

Other service sectors saw growth of 4.9%.

## Iran Warns Against External Interference in

Continued from page 2

bility," the Iranian official said.

For his part, Armenia's Minister of Defense Suren Papikyan, summarizing the results of the meeting, stated:

"We highly appreciated the level of Armenia-Iran cooperation in the defense sphere and reaffirmed our com-

## Dr. Anna Aleksanyan to Speak “Armenian Women’s Daily Life in Transit and Concentration Camps (1915-1918)”

FRESNO--Dr. Anna Aleksanyan will present her second public lecture of the spring semester on “Armenian Women’s Daily Life in Transit and Concentration Camps” at 7:00PM on Friday, March 6, 2026, in the University Business Center (5245 N. Backer Ave.), Alice Peters Auditorium, on the Fresno State campus. The lecture is co-sponsored by the Armenian Relief Society, Fresno Mayr Chapter and is free and open to the public.

The lecture is part II of a three-part series of public lectures that Dr. Aleksanyan will deliver in the Spring semester with the theme of “Women and the Armenian Genocide.”

Dr. Anna Aleksanyan is the newly appointed Henry S. Khanzadian Kazan Visiting Professor in Armenian Studies for the Spring 2026 semester. The Kazan Visiting Professorship was established in 2000 and Dr. Aleksanyan is the 22nd Kazan Visiting Professor.

After being deported from their homes and arriving at transit camps, Armenian women had varying experiences depending on their location within the empire’s Arab-speaking provinces. After crossing the Taurus Mountains, the deportees were forced to follow one of two routes: one to the east and the other to the north of Syria. For those on the eastern deportation route, the resettlement areas extended as far south as Ma’an, passing through Hauran, Dera, Amman, and Kerek. Although famine and disease led to a significant loss of life in these areas, there were no massive massacres reported. Nevertheless, survival came at a great cost, marked by daily struggles and uncertainty. In contrast, the other deportation route traveled through the northern reaches of Arab Mesopotamia, where exiled Armenians were confined in concentration camps known as tent cities. Many were subsequently deported deeper into the desert, where they faced mass killings in 1916. This lecture will discuss the experiences of three groups of exiled women based on their circumstances in these settlements: those who settled in the eastern regions, those who were confined in the northern tent cities and subsequently massacred in 1916, and



those who were distributed throughout Turkish villages as slaves before reaching Syria. The last group consisted of women who survived the massacres of their caravans in 1915, managed to hide or were abducted along the way, and were eventually collected or arrested by gendarmes.

Dr. Anna Aleksanyan earned her Ph.D. from the Strassler Center for Holocaust and Genocide Studies at Clark University. Her research focuses on the gendered aspects of the Armenian Genocide, particularly the experiences of female victims from 1914 to 1918. Before her doctoral studies, she spent seven years as a senior research fellow and head of the Source Studies Department at the Armenian Genocide Museum-Institute. Aleksanyan holds a B.A. and M.A. in History from Yerevan State University. From July 2023 to January 2026, she served as a Postdoctoral Fellow with the Armenian Genocide Research Program at the Promise Armenian Institute at UCLA.

Free parking is available in Fresno State Lot P6 or P5, near the University Business Center. Parking permits are not required for Friday night lectures.

The presentation will also be recorded for streaming on YouTube at: <https://bit.ly/armenianstudiesyoutube>.

For information about upcoming Armenian Studies Program presentations, please follow us on our Facebook page, @ArmenianStudiesFresnoState or at the Program website, <https://fresnostate.edu/armenianstudies>.

## Mirzoyan: Reconciliation Is a Difficult

Continued from page 1

solved, and the wounds of both the distant and recent past persist, we have chosen the difficult path of reconciliation,” Minister Mirzoyan noted.

Turning to domestic matters, Mirzoyan emphasized: “Over the years, significant reforms, a higher level of policy based on the rule of law and human rights, as well as transparent and accountable institutions, have produced tangible development results, reflected in internationally recognized indices.”

In Freedom House’s Freedom in the World 2025 report, Armenia received a score of 54 out of 100, recording high marks in political rights and civil liberties.

“A significant achievement is also the fact that in 2025 Armenia ranked 34th in the Reporters Without Borders World Press Freedom Index 2025, demonstrating notable progress compared to the previous year’s 43rd position.

“In line with Armenia’s commitment to the systematic and effective implementation of its international human rights obligations, last year the digital tool of the national mechanism for strengthening international human rights reporting was launched — Armenia’s oversight digital platform (AI-NEMRA). It is a centralized system that consolidates recommendations issued by international and regional human rights mechanisms,” the Minister stated.

## Armenian American Museum to Host Pianist Dr. Laura Farré Rozada in Concert



GLENDALE – The Armenian American Museum and Cultural Center of California presents, in collaboration with Instituto Cervantes Los Angeles, award-winning pianist and mathematician Dr. Laura Farré Rozada in concert on Wednesday, March 25, 2026, at the Glendale Presbyterian Church. The concert is free to attend and open to the public. Advance registration is required.

Dr. Farré Rozada’s newest album *Araspel* (2025), a tribute to Armenia’s musical heritage, earned multiple international awards across the United States, United Kingdom, Armenia, and Europe. Throughout her career she has performed across five continents in renowned venues including Carnegie Hall in New York, the Southbank Centre in London, and the Cafesjian Center for the Arts in Yerevan, with broadcasts featured on BBC Radio 3, France Musique, and international public radio networks.

Recognized by BBC Music Magazine as a “Rising Star,” Dr. Farré Rozada is internationally celebrated for performances that unite scientific curiosity with emotional depth. The press has described her as one of the most original and reflective artists of her generation, an artist who moves comfortably between equations and sonatas, between research and resonance. She is the recipient of the American Classical Young Musician Award in Washington, D.C., a “New Talent” honoree by the BIME Equity Awards, and an artist and lecturer in residence at leading cultural institutions across Spain.

Beyond the concert hall, Dr. Farré

Rozada is also a researcher specializing in music and mathematics and currently serves as Associate Professor at the Polytechnic University of Catalonia and the Catalonia College of Music. Her work explores musical memory, performance psychology, and the ways patterns shape human expression.

The program will celebrate classical repertoire alongside works connected to Armenian musical tradition, reflecting the museum’s mission to share culture through meaningful artistic experiences while its landmark cultural campus continues to be developed.

Armenian American Museum long-standing supporters Mr. and Mrs. Donnell and Rima Cameron have generously underwritten the venue and production of the concert. Post-concert reception is graciously sponsored by Azniv Ghazanian.

Additional sponsorship opportunities are available to support the artistic program, community engagement, and continued presentation of Armenian music to wider audiences.

The Armenian American Museum and Cultural Center of California is a world-class educational and cultural institution currently under construction in the heart of Glendale’s Arts and Entertainment District. The museum will feature Core and Temporary Exhibitions, Auditorium, Learning Center, Demonstration Kitchen, Archives Center, and more. Its mission is to promote understanding and appreciation of America’s ethnic and cultural diversity by sharing the Armenian American experience.

## Arayik Harutyunyan and Lilit Makunts

Continued from page 1

and strengthening ties between the Homeland and the Diaspora.

SDHP Western United States Chairman Mr. Mehran Khatchadorian conveyed the importance of cooperation and improved communication between the Diaspora and Armenia, stressing the need for structured engagement, transparency, and sustained collaboration to better align Diasporan resources with Armenia’s national priorities.

The meeting featured a productive discussion on Armenia’s domestic and foreign policy challenges, includ-

ing concerns about efforts to destabilize the country by certain foreign and internal groups.

Attendees highlighted the importance of unity, vigilance, and coordinated national resilience to counter these threats. They also proposed strategies to strengthen the bond between the Homeland and the Diaspora in addressing Armenia’s complex challenges.

The meeting concluded with a mutual commitment to continue dialogue and cooperation, reaffirming the shared goal of advancing Armenia’s democratic values, statehood, and sovereignty.

# Մտորումներ Մայրենի Լեզուի Համաշխարհային Օրուայ Մասին

<p><b>21 Şubat Dünya Anadil Günü Kutlu Olsun!</b></p> <p><b>21 Gucuği Nananenaşi Ndğa Xeleberi Golağtas!</b></p> <p>كل عام وأنتم بخير بمناسبة 21 شباط / فبراير يوم اللغة الأم العالمي!</p>	<p><b>21'ê Sibatê Roja Zimanê Dayikê ya Cîhanê pîroz be!!</b></p> <p>Հոգև առ սք'ո - Հոգևաւ Դ ԿէտԴ Կ Հոգև Հոգևի Կ Կոյ</p>	<p><b>21 pz bat Bayile ya biliharroz be !!</b></p>
<p><b>Anadil haktır, vazgeçilmez!</b></p>		
<p><b>Ընորհաւոր Մայրենի Լեզուի Միջազգային Օր</b></p>	 <p>İstanbul Şube</p>	<p><b>21 Fevral Beynəlxalq Ana Dili Gününüz mübarək!</b></p> <p><b>Baxtalo 21. Februaros Internacjonalno Dive la Dajaki Čhibja!</b></p>

## ԲԱԳՐԱՏ ԷՄՐՈՒԳԵԱՆ

Ամանորի յատուկ սովորոյթ է, երբ կը ստանանք Ուսուցչաց Հիմնարկի աւանդականացած օրացոյցը, իսկոյն կը թերթենք ստուգելու համար թէ այս տարի վարդանանցը ո՞ր օրն է, Սուրբ Զատիկը ե՞րբ պիտի գայ: Այդ շարքէն կը քննենք Հրանդ Տինքի մահուան տարեիցը, Յեղասպանութեան յիշատակման օրը, իսլամաց գոյգ պայքարները եւ այլն: Կ'ուզենք իմանալ այդ օրերը, քանի որ անոնք ձեռով մը առնչուած են նաեւ մեր սովորական կեանքի ընթացքին հետ:

Տարիներու փորձով գիտենք թէ 19 Յունուարի նախորդող եւ յաջորդող օրերուն անխուսափելի կերպով ծանրաբեռնուած պիտի ըլլանք զանազան միջոցառումներու մասնակցելու, առնուազն հարցազրոյցներու պատասխանելու: Նոյնն է դէպքը 24 Ապրիլի կամ 6-7 Սեպտեմբերի համար ալ:

Վերջին տարիներուն անոնց միացած է նաեւ 21 Փետրուար օրը, իբրեւ Մայրենի Լեզուի համաշխարհային յիշատակման օր:

Օրը թէեւ ունի համաշխարհային բնոյթ, բայց յատուկ նշանակութիւն ունի մանաւանդ թուրքիոյ մէջ, ուր բազում լեզուներ պետական քաղաքականութեան մը հետեւանքով առկա է կորսուելու վտանգին հետ դէմ առ դէմ կը գտնուին:

Պատմութեան հնագոյն դարերէն սկսեալ անհամար են այս երկրի վրայ անհետացած լեզուները: Անոնցմէ շատեր թերեւս ունեցան իրենց բնական վերջակէտը: Բայց երբ հասանք արդի ժամանակներու, այդ բնականը վերածուեցաւ բռնութեան, արգելքներու, պատիժներու եւ մոռացութեան դատապարտուելու:

ՄԱԿ-ի մշակութային մասնաճիւղը հանդիսացող ՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տեղեկագրով յայտարարեց կորուստի եզրին գտնուող կարգ մը լեզուներ, որոնց մէկ մասը ծագած են այս հողերուն վրայ: Նոյնիսկ անոնցմէ մէկ մասը կը խօսուին միայն թուրքիոյ մէջ: Այդ լեզուներէն օրինակներ են Տէրսիմի եւ շրջակայքի զգալիքները, Սպանիայէն գաղթելով աւելի քան 500 տարի առաջ հոս ապաստանած հրեաներու խօսած լատինոն:

Արեւմտահայերէնը որքան

ալ տարածուած ըլլայ աշխարհի չորս ծագերուն, այս երկրի վրայ գտաւ իր կատարելագործուած վիճակը եւ հիմա եւս կը պարզէ անմխիթար պատկեր մը:

Թէեւ քիւրտ ժողովուրդի խօսած քրմանճ լեզուն կորուստի դատապարտուածներուն ցանկին մաս չի կազմեր, բայց ան ալ կ'արժանանայ ամենածանր ճնշումները դիմագրաւող լեզուի կոչումին:

Պատահական չէ թրքերէնէ բացի մայրենի լեզուներու այս երկրի մէջ մատնուած հալածանքը: Ան կ'իմաստաւորուի ազգային պետութեան հիմնական պահանջով՝ որն է ազգի մը գոյութիւնը: Լոկ իրողութիւն է, որ թուրքիոյ հանրապետութեան հիմնադրութեան տարիներուն երկրի բնակչութեան մէջ փոքրամասնութիւն կը կազմէին թուրքերը: Այս հակասական կացութիւնը կանոնաւորելու եղանակը պիտի ըլլար երկրի բոլոր իսլամադաւանները տարիներու հոլովոյցով ձուլել թուրք ինքնութեան մէջ: Անշուշտ նման բան կարելի պիտի չըլլար բազում լեզուներու առկայութեամբ: Հետեւաբար գտնուեցաւ ամենապարզ լուծումը, որն էր արգիլել թրքերէնէ դուրս մնացած բոլորը:

Դարձեալ պատահական չէ որ ՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած 21 Փետրուար Համաշխարհային Մայրենի Լեզուի օրը այսքան մեծ ոգեւորութեամբ կը նշուի բովանդակ երկրի տարածքին: Բնականաբար այդ ոգեւորութեան մեծագոյնը կու գայ քրտաբնակ քաղաքներէն, իբրեւ հակազդեցութիւն երկար տարիներու ճնշումներու:

Ինչպէս վերեւ ալ նշած ենք, այդ միջոցառումներուն մասնակցելու անհրաժեշտութիւնը այս տարի ալ յայտնուած է եւ մենք կ'ընդառաջենք ուսուցիչներու «Էդիթիմ Սեն» արհմիութեան հրաւերին ու կը մեկնինք Անգարա, մասնակցելու համար բազմալեզու դաստիարակման կարելիութիւններու մասին ասուլիսի:

Նման բնոյթով միջոցառում մը Ամիտայի մէջ կատարուած էր տարիներ առաջ եւ մենք օրինակ բերած էինք նախորդ դարասկզբին Օսմանեան կայսրութեան տարածքի հայ վարժարաններու ուսման ծրագիրը: Պատմած էինք թէ ման-

կապարտէզի բողբոջ-կոկոն-ծաղիկ դասարանները բաւարար էին հայերէն տառերը ճանչնալու համար: Ապա նախակրթարանի առաջին դասարանէն կը սկսէր թրքերէնի ուսումը, արաբական տառերով: Իսկ աշակերտը երբ կը հասնէր տարրական ուսման 9. տարւոյն, կը սկսէր ֆրանսերէնի ուսումը, այս անգամ լատինական տառերով:

Այսպէս վեցերորդ դասարանը աւարտող աշակերտը կը համարուէր ուսանած եւ իր ուսման համապատասխան աշխատանք կը ճարէր աւելի բարձր վարձատրութեամբ:

Մեր այս բացատրութիւնները տուած տարիներուն անունին առջեւ փրոֆ.-ի նման կոչումներ ունեցող իշխանամէտ ակադեմիականներ հեռուստաէզրաններու դիմաց փաստել կը փորձէին թէ մէկէ աւելի լեզուի իմացութիւնը կը խանգարէ երախայի ընկալումը: Մինչդեռ բազմաթիւ են այս մասին կատարուած ուսումնասիրութիւնները, որոնք կը փաստեն ընդհակառակը:

Արդարեւ այս տարի Անգարայի մէջ կը պատրաստուի ներկայացնել Աբխազիոյ հայ վարժարանի օրինակը, ուր ուսման ծրագիրը յազնայն է չորս լեզուներով: Հայերէն, արաբերէն, վրացերէն եւ ուսուցիչը թերատի աշակերտին կը թելադրեն ծանօթանալ չորս տարբեր լեզուներու չորս տարբեր տարատեսակով:

Նման երեւոյթի ականատես ըլլալու առիթներ ալ գոյացած են մեր կեանքի մէջ: Կը լիշեմ օտար ամուսնութիւնով ծնած

երախաներ, որոնք իրենց ծնողներուն հետ կը խօսին տարբեր լեզուներով: Նոյնիսկ մեծ մայրիկներու կամ մեծ հայրիկներու պարագային երրորդ կամ չորրորդ լեզուներով: Ուրեմն ինդիքը երախայի ունակութենէն աւելի շրջապատի տրամադրութիւնն է:

\*\*\*

Անկախ այս բոլորէն ականջալուր եղայ երիտասարդ մօր մը իր հագիւ չորս կամ հինգամեայ որդւոյն հետ խօսակցութեան: Յայտնի է որ երախան հարցուցած էր Սուրբ Վալանթինի օրուայ նշանակութիւնը: Մայրը ջինջ հայերէնով մը բացատրեց հետեւեալ կերպով. «Վաղը մամաներու եւ պապաներու իրար սիրելու օրն է»: Աստուած իմ, որքան պարզամիտ եւ որքան գոհացուցիչ պատասխան մը, թերահաս երախայի համար: Երանութեամբ ուրախութիւն մը պատեց զիս փողոցի վրայ հայերէնով արտասանուած այդ նախադասութիւնը լսելով: Մի՛ մեղադրէք, այս ականջները յաճախ լսած են նման տարիքի երախային «Աննէճիմ» դիմող հայ մօր ձայնը: Ինքնըստինքեան գայրացած, բայց գայրոյթը իր մէջ պահած մէկու մը համար իսկապէս ալ ուրախառիթ է մամաներու եւ պապաներու իրար սիրելու օրը, բացատրութիւնը:

Տակաւին չենք խօսիր հայ վարժարանի ուսուցիչին ներկայանալով «հայերէնը ինչի՞ պէտք է որ» հարցնող ծնողի կերպարին մասին:

Համաշխարհային Մայրենի Լեզուի Օրը շնորհաւոր բողբոջներ:

«ԱԿՕՍ»

## ARMENIAN COUNCIL OF AMERICA'S

### First Annual Gala

Saturday, March 14 2026

Half Past Seven In The Evening (7:30pm)

**VERANDA RESTAURANT**  
141 ARTSAKH AVENUE  
GLENDALE, CA. 91205

*Special Host*  
**Ellina Abovian**  
Emmy-nominated journalist and distinguished news reporter for KTLA 5 News

To Purchase Tickets:  
818-308-5707



WWW.ARMENIANCOUNCIL.ORG/ACA



# Առասպելատիպ Գայը (ՐԱՅԿ ԲԺՇԿԵԱՆՑ)

ԱԼԵՏԻՍ ՈԱՉՄԻԿ

Ո՞վ է լած կամ է երգած հետեւեալ երկտողը՝

Բարձրացնենք բաժակները, կենաց հայերի

Անդրանիկին, Սերոբ փաշին, Հայկ Բժշկեանցին:

Ո՞վ է իսոնարհիւր վերոնշեալ առասպելատիպ հերոսներու վաստակին ու յիշատակին առջեւ:

Արդարեւ, հայոց զօրականներու աստղաբոյլին մէջ իր շքեղ պատուանդանը ունի առասպելական հրամանատար ու ռազմիկ Հայկ Բժշկեանցը, արեւելահայ եզրոյթով՝ «Լեկենտար Գայը»: Յայտօր, ան ոգեղինապէս ներկայ է Հայաստանի մայրաքաղաքին մէջ, որովհետեւ լայն մայրուղի մը կը կրէ իր փառահեղ անունը. որովհետեւ Հայաստանի սպայից վարժարանը կը կոչուի իր անունով. որովհետեւ կոթողուած է իր վիթխարի արձանը՝ երկվարի վրայ թուրը ձեռքին նստած՝ աշտանակելու պատրաստ, եւ մանաւանդ որովհետեւ իր անուան դպրոցը հայրենասէր սերունդներ կը կերտէ Հրաչեայ Քոչարի անուան փողոցին վրայ կանգնած. հոն՝ դարբնոցն է փթթող Գայ-ականներուն, որոնք տարիներ շարունակ կ'ըմբռնին եւ կ'իւրացնեն Հայկ Բժշկեանցին փոխանցուած արիւթեան, մարտունակութեան եւ առնականութեան անժամանցելի պատգամները:

Հայկ Բժշկեանց ծնած է 18 Փետրուար 1887-ին՝ Թաւրիզ (Պարսկաստանի Ատրպատականի նահանգ): Հայրը՝ Տրդատ (Ռուսական դարձուածքով՝ Տիմիդրի) ուսուցիչ էր եւ Պարսկաստանի Հնչակեան կուսակցութեան հիմնադիրներէն: Հայրը կը յաճախէ իր ծննդավայրին Արամեան վարժարանը: Աշակերտական տարիներէն կը դառնայ Հնչակեան կուսակցութեան գործուն անդամներէն: Կուսակցական հանգամանքին պատճառով Բժշկեանցը 1901-ին կ'արտաքսուին Թաւրիզէն եւ կը հաստատուին Թիֆլիս: Թիֆլիսի մէջ կը յաճախէ Ներսիսեան վարժարան: Հոն գաղափարական հնոցի մէջ թրծուելու կողքին, կը ստանայ նաեւ մարտական մկրտութիւն, երբ 1903-ին, կը մասնակցի Անդրկովկասի ցարական բռնապետ հայտնաց իշխան Գոլիցի անհաբեկման գործողութեան՝ որպէս պահեստալին խումբի անդամ: Կը վտարուի դպրոցէն որպէս խռովարար: Հետագային Բժշկեանցը օժտուած էր նաեւ գրելու շնորհքով: Գրութիւններ եւ թղթակցութիւններ կը ստորագրէ Բանուոր, Բանուոր Հայկ կեղծանուններով սոցիալ-դեմոկրատական թերթերու եւ հանդէսներու («Բանուոր», «Բանուորի Ձայն», «Ձայն», «Գաղափար», «Հնչակ»): Իր յօդուածները կը վերաբերէին բանուորական շարժման, գործադուլներու, արդարութեան պայքարին, ընկերային հաւասարութեան, դասակարգային բախումներու, ճշմարտութեան եւ թշուառութեան եւ այլն: Թիֆլիսի մէջ հետապնդուելով խոյս կու տայ Պաքու, ուր ձերբակալուելով կը բանտարկուի վեց ամիս: Բանտէն դուրս գալով, Պաքուի բանուորական շրջանակներու մօտ կը նուիրուի կազմակերպչական աշխատանքի, կը քարոզէ հնչակեան գաղափարաբանու-



թիւնը. վեց տարուան ընթացքին կը հիմնէ եւ կը ղեկավարէ 37 բանուորական բժիշկ: Անկէ կ'անցնի Թիֆլիս, դարձեալ խլրտուն կեանքով եւ կազմակերպչական աշխատանքով: 1911-ին կը ձերբակալուի եւ կը նետուի նշանաւոր Մետեխի բանտը: Որմէ ետք կ'աքսորուի Աստրախան:

Կը սկսի Առաջին Աշխարհամարտը եւ կը բռնկի կովկասեան ճակատը: Ուրեմն յարմարագոյն պահն էր ինքզինք նուիրելու հայրենիքի փրկութեան նուիրական գործին: Ս.Դ.Հ.Կ.-ի Աստրախանի էջիլ մասնաճիւղը կը կազմակերպէ 150 հոգիանոց կամաւորներու ջոկատ մը՝ մեկնելու ռազմաճակատ: Ջոկատը կը գլխաւորէր Հայկ Բժշկեանցը: Ջոկատը կը ժամանէ Թիֆլիս եւ հանդիսաւոր արարողութեամբ կը պատրաստուի մեկնելու ճակատ: Այդ արարողութեան կը մասնակցի Տրդատ Բժշկեանցը: «Մշակ» թերթը կը նկարագրէ՝ «Չափազանց սրտառու էր եւ մեծ տպաւորութիւն գործեց խմբապետի հօր վերջին հրաժեշտը իր սիրած որդու հետ, մանաւանդ երբ նա ասաց. «Միրուն բալաս, այսօր բաժանուած ենք միմեանցից, գուցէ եւ յաւիտեան. սակայն ուզում եմ իմ վերջին աւանդը տալ քեզ, քո «կանաչ-կարմիրը» իմ ձեռքով կապել (հարսանեաց հանդէսի խորհրդանշան)» եւ հանց մի խենչալ, կապեց որդու մէջքին եւ շարունակեց. «Ահա այս սուրով խոցոտիր այն մարդանց սրտերը, որոնք շատ հայ մայրերի սրտերն են խոցոտել»: Շատերի աչքերից հոսում էին արցունքները, շատերը մղկտում էին, սակայն զաւակից անջատուող հայրը ժայռի նման կանգնած էր բազմութեան առաջ՝ ժպտադէմ, հպարտ, եւ ոչ մի արցունք»: Հայրենասիրութեան օրինակելի դրսեւորում:

Հայկ Բժշկեանցի ղեկավարած ջոկատը կը միանայ 6-րդ գունդին, որ ցարական Ռուսաստանի զօրքերուն հետ կը յառաջանար դէպի էրզրում (Կարին): Գունդը ծանօթ էր որպէս հնչակեաններու գունդ, որուն միացած էին հետագային անուանի գրողներ Եղիշէ Չարենցն ու Ակսել Բակունցը: Գունդին հրամանատարն էր Աղանիկ Չանփուլտեան, որուն յաջորդեց անուանի զօրական Գրիգոր Աւշարեան: Ճակատային գիծին վրայ Հ. Բժշկեանց աչքի կը զարնէ իր խիզախութեամբ եւ հմտութեամբ, որուն համար ալ կը ստանայ աւագ ենթասպայի կստիճան եւ աւելի ետք կը դառնայ հարիւրապետ: Սակայն, կռուի թէ՛ պահուն, հրամա-

նատար Գրիգոր Աւշարեան, Շարեան գետի ափին՝ վերին Բասենի դաշտին վրայ, 23 Յունիս 1915-ին, կը նահատակուի՝ փառքով պսակելով իր անունը: Անմիջապէս, գունդին հրամանատար կը նշանակուի Հայկ Բժշկեանցը: Հետագային, Գ. Աւշարեանի նահատակութեան մանրամասները Հ. Բժշկեանց պիտի յուշագրէր Թիֆլիս լոյս տեսնող «Գաղափար» թերթին մէջ (3-10 Յունիս 1916): Տարբեր դիրքերու բախումներու ընթացքին Հ. Բժշկեանց կը վիրաւորուի երեք անգամ: Բուժման համար կ'ուղարկուի Մոսկուա: Երբ հոն էր,

տանի ռազմական կոմիտար (նախարար): Այդ շրջանին հիմքերը կը դնէ Հայաստանի ռազմական ամրապնդման: Աւելի ուշ կը շարունակէ խորանալ ռազմարուեստին մէջ՝ գրելով ռազմագիտական գիրքեր, յուշեր եւ տեսական գործեր:

Սակայն, իր բոլորանուէր ինքնանուիրումին եւ զոհողութեան գերնպատակ դարձուցած վարչակարգն ու պետութիւնը գինք անհեթեթօրէն կը մեղադրէ որպէս «ժողովուրդի ոխերիմ թշնամի»: Կը ձերբակալուի եւ կը գնդակահարուի 11 Դեկտեմբեր 1937-ին:



արդէն ցրուած էին կամաւորական գունդերը: Եւ հոն՝ 1917-ին, կը պայթի Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը: Ինք աշխուժօրէն կը ներքաշուի պատերազմի արիւնալի յորձանուտին մէջ՝ Կարմիրներու կողքին եւ տարբեր ճակատներու վրայ կը ղեկավարէ դժուարին մարտեր (Սամարղանտ, միջինասիական քաղաքներ, Ստափրոպոլ, Սիմպիրսկ, Լաթվիա, Պենլոուսիա եւ այլն): Ի ծնէ ռազմիկն ու հրամանատարը, բարձրօրէն գնահատուելով նորաստատ իշխանութեանց կողմէ, կը ստանայ մարտական շքանշաններ, գինուորական պարգեւներ եւ գնահատագրեր: Կարեւոր էջ մը կը բացուի իր կեանքին մէջ, երբ 1921-ին կը նշանակուի Խորհրդային Հայաս-

տանի հերթական նահատակն էր Սթալինեան բռնատիրական եւ արիւնախումբ ռեժիմին:

Գայի մասին գրուած են բազմաթիւ գիրքեր հայերէն եւ ռուսերէն: Ան համախորհրդային մասշտապի հեղինակութիւն էր: Հայկ Հայրապետեան կը գրէ «Լեկենտար Գայ» (Երեւան, 1977) մենագրութիւնը, Վարդան Դեվրիկեան՝ «Հայկ Բժշկեան» գիրքը (Երեւան, 2006) (Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարարութեան հրատարակութիւն):

Երեւանի մէջ գոյութիւն ունին վեց արձաններ՝ յովատակներու վրայ բազմած հերոսներով՝ Սասունցի Դաւիթ, Արգիշտի Թագա-

Շար.ը էջ 14

**Նոր արեւմտահայ համայնքի ձեւաւորումը հայրենիքի մէջ**  
**Երեւանի «Յառաջ» կեդրոնին դերը**

Զեկուցող՝  
**Ժիրայր Չոլաքեան**  
 «Նոր Յառաջ»-ի խմբագիր

**Չորեքշաբթի 4 Մարտ**

**Ժամը 7:00 PM**

LARK MUSICAL SOCIETY  
 543 Arden Avenue  
 Glendale, CA 91203  
 (818)500-9997

# Սարմէն - Լուսաշաւիղ 125-Ամեակ

## ՅԱԿՈՒ ՏԻՒՆԵԱՅԵԱՆ

20-րդ դարու սկիզբներէն մինչեւ խորհրդահայ գրականութեան կազմաւորման առաջին տարիները, խորհրդահայ գրական առաջին հոյլի ականաւոր դէմքերէն է Սարմէն (Արմենակ Սարգսեան՝ բուն անունով, Պախլանց գիւղ, Ռշտունիքի գաւառ, 1 Մարտ 1901 - Երեւան, 18 Փետրուար 1984), որ սերնդակիցն է Նաիրի Զարեան (1900-1969), Հմայեակ Սիրաս (1902-1983), Գեղամ Սարեան (1902-1976), Վահրամ Ալազան (1903-1966), Գուրգէն Մահարի (1903-1969), Արաքս Աւետիսեան (1903-1978), Սողոմոն Տարօնցի (1904-1971), Վախթանգ Անանեան (1905-1980), Մկրտիչ Արմէն (1906-1972), Վաղարշակ Նորենց (1906-1973) կոչուող համատեղելի անուններու շարքին, որոնք սակայն քիչ մը հեռու են 19-րդ դարու վերջը լոյստեսնող աշխարհ եկած եւ Ա. Աշխարհամարտի տարիներուն իսկ արդէն գրական դաշտ մտած, այլեւ արեւելահայ ու խորհրդահայ գրական կամուրջի հիմնադիրներէն հանդիսացող Եղիշէ Զարեանցի (1897-1937) ու Ակսէլ Բակունցի (1899-1937) նման անուանի եւ մեծատաղանդ հսկաներէն...

Սարմէնի քերթողութիւնը՝ որ յագեցած է քաղցրածոր քնարականութեամբ՝ իր արեան մէջ հոսեցնելով յուզումնայեղջ երանգները ցաւի ու տառապանքի՝ Ա. Աշխարհամարտի շարաշուշ դառնանքը ցմրուր ճաշակելէն, ըլլալով ԽՍՀ պետական օրհներգի բառերուն հեղինակը, սովետահայ գրական դաշտին վրայ եղաւ փիլիսոփայական խորքով, համամարդկային գաղափարներով եւ ազգերու միջեւ եղբայրութեան ու բարեկամութեան սիրոյ ջահակիր, գուսպ ու ողջախոհ երգիչը՝ հայրենի ծոցին ու եզերքներուն երկինքն ի վեր բարձրացող հայրենակերտ աշխատանքի, գովքը հիւսելով հայ շինարար բանուորին ու մշակին, գիւղացիին, Արագածին ու վեհանիստ Արարատին, մէկ խօսքով՝ վերածնունդ հայրենիքին, ինքնամոփ յուզումով անցնելով 30-ականներու ստալինեւերքիական եղեռնակոծ, միջին ու դժուարին այն տարիներէն, երբ իրեն ժամանակակից գրողներէն շատեր՝ ինչպէս Նաիրի Զարեան, Գեորգ Աբով, Վաղարշակ Նորենց, Հրաչեայ Քոչար եւ ուրիշներ, նստած էին սալլին ստալինական ծոց եւ բարձրագոյն կ'արտաբերէին իրենց նախնական թոյն հակակրանքը՝ քարկոծելու եւ վտարելու «անտանելի, անհանդուրժելի» դարձած Եղիշէ Զարեանցը Գրողներու Միութեանէն...

Իր համաերկրացի Գուրգէն Մահարիի նման, Սարմէն ծնած է Արեւմտեան Հայաստանի մէջ, բայց, Պախլանց գիւղը, որ Առաջին համաշխարհայինի տարին ամբողջութեամբ հրկիզուելուն պատճառով՝ բնակիչները դիմեցին գաղթի, գաղթականներուն մէջ գտնուելով նաեւ ինք, որ կորսնցնելով իր հարազատները՝ իր համագիւղացիներուն հետ շունչը պիտի գտնէր Անդրկովկաս։ Այստեղ նախ ապաստանելով Գանձակի (Կիրովպատ), ապա Ալեքսպոլի (Լենինական, այժմ՝ Կիւմրի) որբանոցներուն մէջ։

Հայաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետք եւ



երբ Սարմէն կ'աւարտէ միջնակարգ դպրոցը, 24 տարեկանին՝ 1925-ին, լոյս կ'ընծայէ իր բանաստեղծութիւններու երախայրիքը՝ «Դաշտերը ժպտում են»։ Վեց տարի առաջ՝ 1919-ին, Թիֆլիսի «Փարոս» թերթին մէջ լոյս տեսած էր իր առաջին բանաստեղծութիւնը՝ «Գիւլի Աստուած»։ Այնուհետեւ շարունակելով պետական համալսարանին մէջ իր բարձրագոյն կրթութիւնը՝ կ'աւարտէ պատմագրական բաժանմունքը, կը զբաղի գրական եւ մանկավարժական աշխատանքով։

Իր ժողովուրդի կեանքին մէջ կատարուած արմատական յեղաշրջումը (Հոկտեմբերեան սոցիալիստական յեղափոխութիւնը) Սարմէն կը պատկերէ Հայաստանի անցեալը, սովետական ներկան եւ ապագան 30-ական թուականներու կէսերուն իր հրապարակած «Թուիչք» (1935) խորագրեալ երկրորդ քերթողագիրքին մէջ, ինչպէս եւ յետագայ տարիներու ժողովածուներուն մէջ, որոնք կոչուեցան «Սեփօ» (1939, պոէմ), «Երգաստան» (1940), «Հերոսական Մահ» (1940, պոէմ), «Ատղեր» (1942), «Հայրենիք» (1944), «Ծաղկունք» (1945), «Սրտի Զայնով» (1947), «Հատընտիր» (1951), «Գագաթների Կարօտը» (1954), «Կորած Ձեռքեր» (1954, պոէմ), «Հայրենի Տուն» (1955), «Կարօտի Կրակներ» (1957), «Հայոց Սիրտ» (1960), «Բանաստեղծի Աղբիւրը» (1961), «Կենաց Բաժակ» (1963), «Ծաղկաւոր Ձեռք» (1964), «Հայտն Գարթրոս» (1979, պոէմ), «Մեքուր Մաշտոց» (1982, պոէմ), «Կարօտի Կանչ» (հատընտիր, 2001) եւ այլ ժողովածուներ։ Ասոնց վրայ կ'աւելնան մանուկներու համար գրուած իր ստեղծագործութիւնները՝ «Եօթ Երջանիկներ» (1950), «Ծաղկածոր» (1952), «Խօսող Ծաղիկներ» (1958)։ Աւելին, Սարմէն թերեւս այն միակ բանաստեղծն է, որուն աւելի քան 200 բանաստեղծութիւնները վերածուած են երգի։ «Սիրոյ Երգ», «Յաղթանակի Երգ», «Խաչատուր Աբովեան», «Խնձոյքի Երգ» եւ բազմաթիւ այլ քերթուածներ երաժիշտներու յորինմամբ երգի վերածուած՝ ցայսօր ալ կը բերեն ներշնչման, ուրախութեան եւ յոյսի շառաւիղներ մեր հոգիներուն մէջ։ Օրինակ՝ հանրածանօթ, տարածուած եւ շատ սիրուած, Կարօ Զաքարեանի երաժշտութեամբ «Խնձոյքի Երգ»ը, գրուած 1945-ին։

Սեղանն է առատ,  
Դիմացն՝ Արարատ,

Հնչում են երգեր  
Ուրախ ու զուարթ։

Լցո՛ւք, ընկերներ,   
Բաժակները լի,  
Թող հայոց գինին  
Մեզ անուշ լինի։

Փառք տանք Սայր Հողին,  
Արեւի շողին,  
Գինի պարգեւող  
Հայոց խաղողին։

Լցո՛ւք, ընկերներ...

Փառք տանք նոր կեանքին,  
Հողի մշակին,  
Որ միշտ կանաչեն  
Մեր դաշտն ու այգին։

Լցո՛ւք, ընկերներ...

Գովե՛ք դարձ դար  
Աշխատանքն արդար,  
Մեր մեծ աշխարհի  
Արեւը պայծառ։

Լցո՛ւք, ընկերներ...

«Գագէլ Մանկութեան» բանաստեղծութիւնը, օրինակի համար, Մեծ Եղեռնի բռնակալութեան դաժանութիւնները ճաշակած բանաստեղծին մանկութեան սեղմ եւ պատկերաւոր բնութագիրն է։ Սարմէն՝ ինչպէս յիշուեցաւ, ականատես ըլլալով Ա. Աշխարհամարտի տարիներու հայկա-

Օրինակ, «Թուրը» բանաստեղծութեան մէջ ֆաշիզմի սպառնալիքը համեմատելով թունոտ թուրի հետ, բանաստեղծը քնարերգական ջերմութեամբ կը թուարկէ սովետական տարիներուն հայ ժողովուրդին ձեռք բերած նուաճումները, եւ ռազմաճակատի հայ մարտիկներուն կոչ կ'ընէ յանուն այդ մեծ նուաճումներու պաշտպանութեան՝ անխնայ կերպով բնաջինջ ընել թշնամին։ Սարմէն միշտ վերագրիւն կամ մակդիրներ, համեմատութիւններ կը գտնէ մեր ժողովուրդի յատկութիւնները բնութագրելու եւ թշնամիին դէմ իր ատելութիւնն արտայայտելու համար։ Այդ տարիներուն գրուած «Այց Դիւցազուններին», «Գովք» եւ այլ բանաստեղծութիւններու մէջ ան կը փառաբանէ սովետական մարտիկներու սիրագործութիւնները եւ կը դրուատէ ժողովուրդի հերոսական աշխատանքը թիկունքին։ Այս գծով, անոր յետպատերազմեան շրջանի երգերը նուիրուած են սովետական ժողովուրդի ստեղծագործ աշխատանքին, անոր խաղաղ կեանքին։ Այդ թեմաներով գրուած քերթուածներու հետ միասին Սարմէն վերարտադրած է այն արհաւիրքները, որոնց ենթարկուած է հայ ժողովուրդը Ա. Աշխարհամարտի տարիներուն Արեւմտահայաստանի եւ Կիլիկիոյ մէջ։

Բայց միշտ էլ, որ Սարմէն



կան կոտորածները եւ կորսնցնելով իր ծնողները, կրած է ամերիկեան որբանոցային կեանքի գեհնակուլ ծանրութիւնը։ Իր նմաններուն այս անուրախ, առաթուր դարձած մանկութեան մասին, բանաստեղծը գրած է. -

Փափաք, փափաք մնացիր մեզ  
ժպտացող աչքերի,  
Մայրական ջերմ գգուանքի,- ես  
քեզ ինչպէ՞ս մոռանամ։  
Սրբիկ պայթեց քո գլխին,  
խնդութեան սով մնացիր,  
Քեզ վիշտ սրով գարկեցին,- ես  
քեզ ինչպէ՞ս մոռանամ։

Այլ տեղ՝ «Ընկուզենի» բանաստեղծութեան մէջ Սարմէն կը գովերգէ ստեղծագործ աշխատանքը։ Ընկուզենին պապի՝ հասարակ մարդու, աշխատանքի արդիւնքն է, միաժամանակ անոր յուշարձանը։ Պապը վաղուց է մեռած, բայց անոր անկած ընկուզենին կը շարունակէ պտուղներ տալ անոր թոռներուն։ Պապի՝ մարդու, չիշատակն է որ կ'ապրի անոր օգտակար աշխատանքով։ Սարմէն այս ճշմարտութիւնը կ'ընդհանրացնէ իր վերոյիշեալ բանաստեղծութեամբ։

Սովետահայ ժամանակակից գրողներու նման, Սարմէնն ալ ինչպէս է սոցիալիստական ռեժիմին սուրբ տալու հարկադրանքին տակ։


յաջողած է այդպիսի ճշգրտութեամբ մարմնաւորել իր մտայղացումները։ Օրինակ, բանաստեղծութեան նիւթ դարձնելով «Յաղթանակի Կամուրջը», ան էլ կրցած շօշափելի, յստակ պատկերով բացայայտել, թէ «Յաղթանակի Կամուրջը» ինչ կապուած ստոյգ ի՞նչ գաղափար կը ցանկայ ան մատուցել ընթերցողին։ Վերջապէս թեման արդիւնքը կ'ըլլայ՝ սոսկ կամուրջի վերացական գովերգութիւն մը։

Արդարեւ, Սարմէնի գրականութիւնը մեզ կը խանդավառէ Հայաստան-Հայրենիքին հանդէպ իր անխառն սիրոյ համընդհանուր «երգաստանով»՝ եթէ կարելի է բնութագրել այսպէս, քանզի այդ երգերը բաւարար են, որ հպարտացնեն մեզ այսօր՝ իր 125-ամեայ լուսաշաւիղ տարեդարձին, քանզի ինք անխառն սէրով սիրեց ոչ միայն իր հայրենիքն ու ժողովուրդը, այլեւ Հայ երգը՝ անոնց ծոցնէն բարձրացող։ Եւ այս ընդգծուածին իրաւացիութիւնը մենք կը շօշափենք իր կեանքի վերջին օրերուն իր արտասանած հետեւեալ հոգեգրաւ խօսքերուն ընդմէջէն. -

«Երգ սիրեցէք կեանքից, գինուց,

# Սրտի խօսք՝ Անտոն Վարդապետ Սարոյեանի Մահուան տխուր Առիթով... Սեպտեմբեր 11, 1947 - Փետրուար 11, 2026

Տեղին պիտի ըլլար նշել, թէ բաւական ժամանակ անցած է այն օրէն, երբ վերջին անգամ Հայր Սարոյեանին հանդիպեցայ: Կեանքը մեզ գանազան ուղղութիւններով կը տանի, եւ տարիներու ընթացքին մեր ճամբաները այլեւս այնքան յաճախ չեն խաչաձեւեր, որքան առաջ: Թէեւ պաշտօնի բերմամբ Հայր Սուրբը որոշ ժամանակ մը հեռու կը գտնուէր մեր եկեղեցիէն, սակայն անոր հետ բաժնած մեր յիշատակները վառ կը մնան ու երբեք չխամբեցան:



Իր ծառայութեան ամենագեղեցիկ կողմերէն մէկը իր սէրն էր մանուկներուն հանդէպ, որոնց միայն

եկեղեցուց ապագան չէր նկատէր, այլ այսօրուան կենդանի եկեղեցիի կենսական մասը: Ան կը հրաւիրէր մանուկները Աստուծոյ մօտենալու՝ քաջալերելով գանոնք մասնակցելու, ծառայելու եւ սորվելու երկիրդածութիւն, պարտաճանաչութիւն եւ խոր հաւատք:

Իր առաջնորդութեամբ խորանը բաց էր թէ՛ տղոց եւ թէ՛ աղջիկներուն: Մեր եկեղեցուց մէջ դպիր տղաք եւ աղջիկներ միասին կը ծառայէին՝ սորվելով կարգապահութիւն, յարգանք եւ նուիրուածութիւն: Ասիկա պարզապէս ներկայութիւն չէր, այլ հոգեւոր տեսլական: Ամէն մանուկ, որ խորանը կ'ուզէր ծառայել, Աստուծոյ տան մէջ ընդունուած եւ արժեքաւորուած կը զգար ինքզինք:

Մեր ընտանիքը անձամբ ապրեցաւ այս օրհնութիւնը: Բառերը բավարար չեն արտայայտելու, թէ ինչ մեծ նշանակութիւն ունէր մեզի համար, երբ իմ գաւակները դպրուհիներ (alter girls) եղան Հայր Սարոյեանի առաջնորդութեան տակ: Ան միայն չարտօնեց, որ անոնք եկեղեցուց խորանի մօտ կանգնէին, այլ ուղղորդեց գանոնք, անհրաժեշտութեան պարագային սրբագրեց, քաջալերեց, օրհնեց եւ զգացնել տուաւ, թէ իրենք մեծ դեր ունին եկեղեցուց գոյութեան մէջ: Այդ յիշատակները սուրբ են մեզի համար: Անոնք գանձեր են, որոնք պիտի կրենք մեր ամբողջ կեանքի ընթացքին:

Հայր Սարոյեանը արդար ու կարգապահ էր երիտասարդին, տարեցին եւ բոլորին հանդէպ: Իր

կարգապահութիւնը խիստ չէր, այլ նպատակասլաց՝ արմատաւորուած սիրոց եւ եկեղեցուց սրբութեան հանդէպ յարգանքին մէջ: Ան կը հաւատար, թէ երկիրդածութիւնը կարեւոր է, կարգը կարեւոր է, եւ Աստուծոյ տան հանդէպ յարգանքը անփոխարինելի:

Քանի որ ուղղամիտ ու արդար էր՝ մարդոց վատահոլութիւնը կը վայելէր:

Քանի որ հետեւողական էր՝ մարդիկ կը յարգէին զինք:

Քանի որ խառնուածքով հաստատամիտ էր՝ մարդոց սէրը կը վայելէր:

Սուրբ Պատարագէն դուրս ալ, ան մեր ծխական կեանքը կենդանի կը պահէր: Ամէն Կիրակի, Պատարագէն ետք, կը հաւաքուէինք եկեղեցուց արագին մէջ սուրճի սեղաններու շուրջ, եւ Հայր Սարոյեանը կը միանար մեզի: Ան կը զրուցէր

բոլորին հետ: Ան մեզի հետ կը տօնէր մեր ուրախութիւնները՝ ծննդեան օրեր, տարեդարձներ եւ ընտանեկան այլ ուրախ առիթներ: Ան նաեւ մեզի կը միանար մեր դժուարին սուգի պահերուն՝ մխիթարելով մեզ մեր հարազատներուն յիշատակը պահելու սուգի օրերուն: Օգնելով կարիքաւորներուն, ուղղութիւն տալով կամ պարզապէս համբերութեամբ եւ կարեկցութեամբ լսելով անոնց ցաւի ճիչերը: Լաւ ու վատ օրերուն, ուրախութեան եւ վշտի պահերուն, ան հաւատացեալները կը համախմբէր՝ ոչ թէ իր շուրջ, այլ Քրիստոսի շուրջ:

Ան կ'աշխուժացնէր մեր եկեղեցուց հոգեւոր մթնոլորտը: Պաշտամունքը հարազատ կը թուար ու Աղօթքը ջերմեռանդ: Եկեղեցուց մէջ տիրող եղբայրասիրութիւնը իսկական էր: Ան օգնեց կառուցելու եկեղեցական հարազատ միջավայր մը, հիմնուած հաւատքի, կարեկցութեան, կարգապահութեան, մխիթեան եւ յոյսի վրայ: Երբ 26 Հոկտեմբեր 1985-ին քահանայ ձեռնադրուեցաւ, Հայր Անտոն ընտրեց իր կարգախօսը. «Մենք Տիրոջ այգիին մէջ մշակներ ենք»: Տիրոջ այգիին մէջ մշակելն իրեն համար միայն արտայայտութիւն մը չէր, այլ իր կեանքը առաջնորդող թեման: Սորվեցնելով ու խնամելով, բժշկելով ու կառուցելով, աղօթելով ու համբերելով՝ ան մարմնաւորեց այս բոլոր աշխատանքները խոնարհութեամբ եւ նուիրումով: Գերմանիոյ մէջ իր դասախօսը՝ Գարտինալ ժողովի Ռաքիլիկեր, որ յետագային դարձաւ Բենեդիկտոս Ժ. Պապ, իր պապական առաջին քարոզին մէջ ինքզինք կոչեց «Տիրոջ այգիին պարզ ու խոնարհ մշակ»: Այս խօսքերը կ'արտացոլացնէին այն հաւատքը, զոր Հայր Անտոն ամբողջ կեանքին ընթացքին կրեց իր մէջ: Ան խորապէս ներշնչուած էր Սուրբ Պողոս Առաքեալին, որ Դամասկոսի ճամբուն վրայ դարձի եկաւ՝ Հայր Անտոնի ծննդավայրին մէջ: Ան կը հիանար Սուրբ Պողոսի քաջութեամբ՝ ճշմարտութիւնը առանց վախի հռչակելու կարողութեան վրայ, եւ ինք ալ այդ ուղին ընտրեց: Երբ հարցնէին իրեն, թէ արդեօք կը մտահոգուի իր ապագայով կամ դիմագրաւած դժուարութիւններուն ի տես, ան պարզապէս կը ժպտար եւ կ'ըսէր՝ ոչ: Ան համեստ ու հաւատացեալ մարդ էր: Ազատ փառասիրութեանէն, ազատ իշխանութեան կամ պաշտօնի բարձրացման փափաքէն:

Ազատ՝ համարձակ խօսելու, վճռական գործելու եւ իրեն վստահ-ուածներուն անսահման սիրով հոգ տանելու:

Թէեւ որոշ ժամանակ մը ի վեր հեռու էր մեր եկեղեցիէն, հիմքը, զոր ան դրած էր, մնաց: Իր ներշնչած արժէքները մնացին: Յիշատակները մնացին: Գուցէ Հայր Անտոնը միշտ չստացաւ այն գնահատանքը, որուն արժանի էր՝ կեանք մը ամբողջ՝ կրած բեռներուն եւ մեզի համար մատուցած աղօթքներուն համար: Բայց երկինքը տեսաւ: Աստուած տեսաւ: Եւ այսօր մենք կը գիտակցինք, թէ անիկա ինչքան խոր ազդեցութիւն ունեցաւ մեր կեանքերուն վրայ:

Մենք ամբողջ էութեամբ պիտի կարօտանաք զինք:

Պիտի կարօտանաք հոգեւայց իր ձայնը ու Աւետարանի ընթերցումը:

Պիտի կարօտանաք իր հարազատ ջերմ ներկայութիւնը:

Պիտի կարօտանաք իր հոգեւոր առաջնորդութիւնը:

Պիտի կարօտանաք իր աղօթքները:

Պիտի կարօտանաք իր մեղմ ժպիտը:

Եւ թէեւ վերջին տարիներուն ժամանակն ու հեռաւորութիւնը մեզ իրարմէ բաժնեցին, սակայն երբ լսեցինք իր մահուան գուժը, անցած տարիները իրենց ողջ քաղցրութեամբ վերադարձան՝ ոչ դառնութիւն, ոչ զղջում, այլ միայն երախտագիտութեան զգացումներով ու անմոռանալի յիշատակներով առկայուն:

Մենք երբեք պիտի չմոռնանք զինք:

Այսօր, երախտապարտ սրտերով, Հայր Սարոյեանը կը լանձնենք Տիրոջ ողորմութեան, որուն որպէս

հաւատարիմ ծառայ, սիրեց ու ամբողջ կեանք մը ծառայեց...:

Թող Տէրը իրեն շնորհէ յաւիտենական հանգստութիւն եւ վարձատրէ իր հաւատարիմ ծառային՝ Հայր Անտոն Սարոյեանին՝ աղօթքով, նուիրումով ու զոհողութեամբ յատկանշուող կեանքը: Առաւել եւս, թող Լիբանանի Զմմառի մայրավանքը՝ զոր որդիական նուիրումով կը սիրէր, զգուանքով ընդունի զինք եւ առաջնորդէ դէպի իր Որդին, որ զինք կը դիմաւորէ իր երկնաւոր արքայութեան մէջ:

Թող Հայր Անտոն Վարդապետ Սարոյեանի յիշատակը յաւիտեան մնայ մեր սրտերուն մէջ:

ՓԻԹԸՐ Պ. ՀԱՅԿ

## Առասպելատիպ Գայր (ՀԱՅԿ ԲԺՇԿԵԱՆՑ)

Շարունակուած էջ 12-էն

առասպելատիպ Հայկ Բժշկեանց (Գայ):

Լոր, վարդան Մամիկոնեան, Զօրավար Անդրանիկ, Մարաջախտ Յովհաննէս Բաղրամեան եւ հնչակեան դաստիարակութեամբ ջրեղեղուած՝

Փա՛նք հերոսին: Փա՛նք անոր բարեբաստիկ ծնունդին, որուն տարեդարձն է 18 Փետրուարին:

«ԱՐԱՐԱՏ» Լիբանան

## Սարմէն - Լուսաշաւիղ 125-Ամեակ

Շարունակուած էջ 13-էն

պիսի խառնիխուռն ժամանակներ, ուր սիրոց երգը լուսած կամ մեռած է, եւ առանց սիրոց երգի, աւելի ու աւելի, ըրպէ առ ըրպէ կը զգանք աշխարհի շուրջը մոլորաբար ետեւ-թեանց գահակործան աւերակներու սարսուգազին ծանրութիւնը մեր գլխուն...:

Ամէն բանից աւելի. Ե՛րգն է միակ բալասանը Անդրապարտ Գալեթի. Ե՛րգ հիւսէք, առանց երգի՝ վիշտն Աշխարհը կ'աւերի: Իրօք, այսօր կ'ապրինք այն-

«Մաղիկ»-«Աղթամար»

### Հայկազեան Համալսարանի Թուային Պահոցը (Hu Repository)



Այսու կը յայտարարենք, որ Հայկազեան համալսարանի Թուային պահոցը (HU Repository), որուն մեկնարկը տրուեցաւ 28 Ապրիլ 2025-ին Տէրեան հայագիտական գրադարանին մէջ, բաց է հանրութեան առջեւ եւ իր մէջ կ'ընդգրկէ գիտական ու ակադեմիական բազմաթիւ նիւթեր, որոնք եթէ մէկ կողմէ կ'արտացոլեն Սփիւռքի ու Հայաստանի գիտական մտքի բեղուն արգասիքը, միւս կողմէ անկեղծ ու հաւաստի վկայարան կը հանդիսանան համալսարանի եօթանասունամեայ կրթական վեհ առաքելութեան եւ ուսումնական բարձր մակարդակին:

17 Փետրուար 2026-ի դրութեամբ պահոցը կ'ընդգրկէ 1137 նիւթ. այսպէս՝

- «Հայկազեան հայագիտական հանդէս» - 48 հատոր (1970-2025) եւ 757 յօդուած (1970-2016)
- Հայկազեան համալսարանի հրատարակչատուն - 25 գիրք
- Հայկական Սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոն - 2 գիրք, 8 գիտաժողովի նիւթ եւ վերջինէս առանձնացուած 39 զեկոյց
- Faculty of Business Administration and Economics - 83 աւարտաճառ
- Faculty of Social and Behavioral Sciences - 175 աւարտաճառ

Վերոնշեալ նիւթերը ստացած են Թուային առարկայի նոյնականացուցիչ (Digital Object Identifier - DOI), որ անհրաժեշտ է ո՛չ միայն անոնց տեսանելիութեան ու հասանելիութեան բարձրացման, այլեւ Թուային ինքնութեան հաստատման ու գիտական հետազոտութիւններու մէջ պատշաճ յիշատակման ու միջազգային ճանաչման համար:


Նշենք, թէ սոյն նոյնականացուցիչները ստանալու նպատակով համալսարանը 29 Մարտ 2024-էն պաշտօնապէս անդամակցած է Crossref միջազգային կազմակերպութեան, որ կը համակարգէ գիտական հրատարակութիւններու նոյնականացուցիչի նշանակման գործընթացը՝ միաժամանակ ապահովելով անոնց միջազգային գրանցումն ու տարածումը:

Այսպիսով համալսարանը իր համեստ ներդրումը կը բերէ գիտա-ուսումնական աշխատութիւններու համախմբման ծառայող Թուային ենթակառուցուածքներու ձեւաւորման մէջ, ինչը կը նպաստէ գիտելիքի պահպանման ու մատչելիութեան՝ փրկելով զայն ամբողջական կորուստէ:

Պահոց մուտք գործելու համար պարզապէս պէտք է սեղմել ներքոբերեալ յղումին վրայ.

<http://haigrepository.haigazian.edu.lb/home>

Որոնումներ կարելի է կատարել մատենագիտական տարբեր տեսակներու միջոցով. հեղինակի անուն, նիւթի վերնագիր, հրատարակու-



թեան Թուային, թեմա եւ այլն: Բոլոր նիւթերը, բացի մագիստրոսական աւարտաճառերէն, կարելի է ազատօրէն ներբեռնել ու օգտագործել: Իսկ աւարտաճառերուն հասանելիութեան իրաւունք ստանալու համար պէտք է կապուիլ մեզի հետ՝ գրելով [library@haigazian.edu.lb](mailto:library@haigazian.edu.lb) ե-հասցէին:

Ծրագիրը աւարտած չէ, եւ պահոցը պարբերաբար պիտի հարստանայ նորանոր նիւթերով՝ իր մէջ ընդգրկելով այն բոլոր մտաւոր արտադրութիւնները, որոնք գիտական ու կրթական երկարամեայ գործունէութիւնը կը բնորոշեն Հայկազեան համալսարանի:

ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԷՐԵԱՆ ԵՒ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

### «Օփերայէն Հնչող Չայներ» Համերգը Սիրտեր Գրաւեց



Շաբաթ, Փետրուարի 21-ին, օփերային երաժշտութեան սիրահար կոկիկ բազմութիւն մը հաւաքուեցաւ Գատը գիւղի Ս. Լեւոն եկեղեցւոյ մէջ, վաչելելու համար երեք մենակատարներու՝ պարիթոն Արթիւր Պաղտասարեանի, թենօր Արի Էտիրնէի եւ մեցցօ սփրանօ Սաթրէ Զէլչպիի ելոյթները՝ դաշնակահարուհի Նուսրէ Ուկանի նուագակցութեամբ: Անոնք, որոնք Արթիւր Պաղտասարեանի ու Արի Էտիրնէի տպաւորիչ կատարումներն ունկնդրած էին, Ալիս Մանուկեանի նուիրուած մեծարանքի հանդիսութեան, այս անգամ՝ նոյն բերկրանքի շարունակութիւնը վաչելեցին, ականջալուր ըլլալով երգերու տարբեր փունջի մը:

Երեկոն անցաւ ջերմ մթնոլորտի մէջ: Տրուած ըլլալով որ 21 Փետրուարը՝ «Մայրենի Լեզուի Համաշխարհային Օր»ն է համերգի կազմակերպիչները որոշած էին գանազան լեզուներով արիաներու եւ մենակատարութիւններու տեղ յատկացնել իրենց յայտագրին մէջ: Հնչեցին իտալերէնով, ֆրանսերէնով, գերմաներէնով, ատրպէյճաներէնով, թրքերէնով ու հայերէնով երգեր, անգամ մը եւս հաստատելով որ երաժշտութիւնը՝ տիեզերական արժէք է եւ սահման ու ազգ չի ճանչնար:

Պոլսահայ համայնքի սիրուած երգիչներ Արթիւրն ու Արին թէ անջատ կատարումներով եւ թէ զուգերգներով, առանձնապատուկ տպաւորութիւն թողուցին, ներկաներուն սիրտերը գրաւելով, իրենց ներդաշնակ ձայնային համադրութեամբ: Սթարէ Զէլչպիի նոյնպէս ծափերու արժանացաւ առ ի գնահատանք իր կատարումներուն:

Յայտագիրն մէջ ընդգրկուած

էին համաշխարհային օփերային գոհարներ, որոնք հրամայուեցան կատարողական յատկութեամբ եւ ոճային բարձր ճաշակով: Ուշագրաւ էր ատրպէյճաներէնով «Գիւսիբ Կէթտի»ն, զոր երգեց Արթիւր Պաղտասարեան, որուն երգահանն է Ա. Բաբայեան:

Պարիթոն Արթիւր Պաղտասարեան, իր համերգներու ընթացքին, հետեւողականօրէն տեղ կուտայ նաեւ հայ յօրինողներու ստեղծագործութիւններուն, յատկապէս ծանօթացնելով Նիկոլ Գալէնթէրեանի երգերը: Շաբաթ գիշերուան յայտագրին մէջ երկու երգ կար այս հեղինակէն: Արի Էտիրնէն մեկնաբանեց «Տէրտիմ պաշքա» անուն երգը: Հաճելի գուգաղիպութեամբ մը, համերգին ներկայ էր նաեւ այս երգին հեղինակը: Ան՝ շնորհակալութիւն յայտնեց Արիին, իր ստեղծագործութեան հոգեպարար կատարումին համար:

Աւելի քան մէկ ժամ տեւող սոյն համերգն իր աւարտին հասաւ ներկաներու ջերմ ծափերուն ներքեւ: Որպէս օրուան նուէր՝ երեք մենակատարները՝ միասնաբար մեկնաբանեցին իտալացի յօրինող Ֆրանչեսքօ Սարթորիի «Քոն թէ Փարթի» երգը, գեղեցիկ վերջապէս մը ղենելով համերգային յայտագրին:

Իսթանպուլի Ֆիլհարմոնիք Միութեան կողմէ համերգի բոլոր մասնակիցներուն յանձնուեցան շնորհակալագրեր: Ներկաները երաժշտութեամբ յագեցած բաժնուեցան համերգի վայրէն:

Դիտել տանք որ Արի Էտիրնէ եւ Սթարէ Զէլչպի Սամսոնի օփերայի մենակատարներ են: Արին առժամաբար հանդէս կու գայ Իսթանպուլի օփերային մէջ:

2եր Ծանուցումները Վստահեցեք  
**«Մասիս» Շաբաթաթերթին**  
 Massis2@earthlink.net (626) 797-7680

**ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ**  
**ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ**

---

Name: -----  
 Address: -----  
 City: ----- State:----- Zip Code:-----  
 Country: -----  
 Tel:-----  
 Email: -----

### «Ինթերի» Յաղթանակը եւ Միսիթարեանի Կոլը



Իտալիոյ առաջնութեան 26-րդ հանգրուանին փոխ-ախոյեան «Ինթերը» հիւրընկալեց «Լեչէին եւ յաղթեց 2:0 արդիւնքով:

75-րդ վայրկեանին հանդիպման հաշիւը բացաւ Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, 37-ամեայ կիսապաշտպան Հենրիխ Միսիթարեանը: 82-րդ վայրկեանին ուշադրութիւն գրաւեց շուէցարացի պաշտպան Մանուէլ Ականջին, որ երկրորդ նշանակեց երկրորդ կոլը:

«Ինթերը» 64 կէտով կը գլխաւորէ մրցաշարային աղիւսակը, «Լեչէն» 17-րդն է՝ 24 կէտ:

### «Արսենալ» Պարտութեան Մատնեց «Թոթենհեմին»

Անգլիոյ Պրեմիեր Լիգայի 27-րդ հանգրուանին փոխ-ախոյեան «Արսենալը» լոնտոնեան տերպպի ընթացքին հիւրընկալեց «Թոթենհեմին» ու զայն պարտութեան մատնեց 4:1 արդիւնքով:

Սպանացի Միքել Արտետայի գլխաւորած կազմէն տուպլի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Էյպերեչի Էզեն եւ Շուէտի հաւաքականի յարձակող Վիլքիթըր Տյոքերեշը:

«Թոթենհեմի» միակ կոլը նշանակեց ֆրանսացի կիսապաշտպան Ռանտալ Քոլո Մուանին:

«Արսենալ» 61 կէտով կը գլխաւորէ մրցաշարային աղիւսակը, իսկ «Թոթենհեմը» 16-րդ դիրքին վրայ է՝ 29 կէտով:

### «Մանչեսթըր Սիթին» Յաղթեց «Նիւքասլին»

«Մանչեսթըր Սիթին» 2:1 արդիւնքով յաղթեց «Նիւքասլ Եունայթըտին»:

Ֆուլթոյի Անգլիոյ առաջնութեան 27-րդ հանգրուանին «Մանչեսթըր Սիթին» ընդունեց «Նիւքասլ Եունայթըտին»:

Գաթալոնացի Պոսեպ Կուարդիոլայի գլխաւորած խումբը առաւելութեան հասաւ 2:1 արդիւնքով:

Յաղթանակը ապահովեց Նիքո Օ՛Նիւլլիի տուպլը:

«Մանչեսթըր Սիթին» 56 կէտով երկրորդն է եւ առաջատար «Արսենալէն» հետ է 5 կէտ: «Նիւքասլ Եունայթըտը» 10-րդն է՝ 36 կէտ:

### «Լիվըրպուլ» Յաղթեց «Նոթինկհեմ Ֆորեսթին»

Անգլիոյ Փրեմիեր Լիգայի 27-րդ հանգրուանին «Լիվըրպուլ» նուազագոյն արդիւնքով յաղթեց «Նոթինկհեմ Ֆորեսթին»:

Ալեքսիս Մաք Ալիսթերի առաջին կոլը VAR-ի պատճառով չգրանցուեցաւ, սակայն աւելացուած ժամանակին ան նշանակեց յաղթանակի կոլը:

«Լիվըրպուլ» 45 կէտով 6-րդն է, իսկ «Նոթինկհեմ Ֆորեսթը»՝ 17-րդ:

### «Պարսելոնան» Յաղթեց «Լեւանթին»

Սպանիոյ Լիգայի 25-րդ հանգրուանին «Պարսելոնան» ընդունեց «Լեւանթին» եւ յաղթեց 3:0 արդիւնքով:

Հանս-Տիթեր Ֆլիքի գլխաւորած կազմէն ուշադրութիւն գրաւեցին Մարք Պերնալը, Ֆրենքի տէ Եոնկը եւ Ֆերմին Լոփէսը:

«Պարսելոնան» 61 կէտով առաջին դիրքին վրայ է, իսկ «Լեւանթին» նախավերջինն է՝ 18 կէտով:

### «Ռեալը» Պարտուեցաւ «Օսասունային»

«Օսասունան» 2:1 արդիւնքով յաղթեց Մատրիտի «Ռեալին»:

Կոլեր նշանակեցին Անթէ Պուտիմիրը եւ Ռաուլ Կարսիան, իսկ «Ռեալը» կողմէ ուշադրութիւն գրաւեց Վինիսիոս Ժունիորը:

«Օսասունային» յաղթական կոլը 90-րդ վայրկեանին նշանակեց սպանացի յարձակող Ռաուլ Գարսիան:

Հակառակ պարտութեան՝ «Ռեալ» կը շարունակէ գլխաւորել աղիւսակը՝ 60 կէտով: Իսկ «Օսասունան» 9-րդն է՝ 33 կէտ:

### Մարմնամարզութեան Աշխարհի Գաւաթ. Արթուր Աւետիսեան՝ Ոսկի Մետալակիր



Գերմանիոյ Քոթպուս քաղաքին մէջ տեղի ունեցող մարմնամարզութեան աշխարհի գաւաթի փուլի մրցումներուն Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Աւետիսեանը նուաճեց ոսկի մետալ՝ օղակներու վարժութեան մէջ:

Յակոբ Սերոբեանի գլխաւորած հաւաքականէն աշխարհի գաւաթի երազափիչ հասած են նաեւ Մամիկոն Խաչատրեան նժույգ թափերու վարժութեան մէջ գրաւած է 2-րդ տեղը, իսկ Համլէտ Մանուկեանը 7-րդ տեղը:

### Զմեռային Ողիմպիական Խաղերուն Նորվեկիան՝ Մետալային Հաշուարկի Առաջատար

2026 MILANO CORTINA WINTER OLYMPICS				
MEDAL COUNT				
COUNTRY	GOLD	SILVER	BRONZE	TOTAL
NOR	18	12	11	41
USA	12	12	9	33
NED	10	7	3	20
ITA	10	6	14	30
GER	8	10	8	26

Իտալիոյ Միլան եւ Քորթինա քաղաքներուն մէջ կատարուած 25-րդ ձմեռային Ողիմպիական Խաղերը աւարտեցան Նորվեկիոյ յաղթանակով:

Նորվեկիան նուաճեց 18 ոսկի, 12 արծաթ եւ 11 պրոնզ՝ ընդհանուր 41 մետալ, որ նոր մրցանիչ մըն է:

Դահուկավազորդ Եոհանես Քլէպոն նուաճեց 6 ոսկի մետալ:

### Հոքեյ. Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ Ողիմպիական Ախոյեան



Հոքեյի տղոց աւատճական մրցումին Ամերիկայի Միացեալ Նահանգներու հաւաքականը աւելցուած ժամանակին 2:1 արդիւնքով յաղթեց Գանատային եւ 46 տարի ետք առաջին անգամ նուաճեց ողիմպիական տիտղոսը: